



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇՄԱԹԱԹԵՐԹ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

Գ Ր Ա Կ Ա Ն - Գ Ե Ղ Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ա Կ Ա Ն

Գ Ի Տ Ա Կ Ա Ն



ՎԱՐԻՉ - ՏԵՍՈՐԵՆ

ՀԱՄԲ. ՖՈՒԼԻՔԱԶԵԱՆ ՄԵՐ. ՊԱՐՍԱՄԵԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿՐԵՑ



Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԹԻՒ 6

ՇՄԱԹ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1918

## ՀԱՅ ԲԱՆԹԵՈՆԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐՁԻՆ ՄԵԾ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԸ

Համոզուած եմ թէ ժողովութին ինքզիսքնիս  
յիշատակ տալէ առաջ նախ պէտք է ինքզինքնիս  
գոհ տանք, վահանի բագնին վրայ թէ քնարի,  
ատիկա նոյնն է։ ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Անդունդ մըն է, որուն խորը  
չես կրնար նայիլ, առանց զիմու-  
պառոյիք. տարիկա իր հոգին է։  
Բայց իր բանաստեղծութիւնը այդ-  
անդունդին վրայ պարզուող ջինջ  
ու կապոյտ երկինքն է, աստղա-  
զօծ և հրաշալի։ Դանիէլ Վարու-  
ժան . . . Հոս կանգ կ'առնէ զրիչու.  
այս անունը կը բաւ է արդէն բա-  
ցատրելու համար այն վեհութիւնը  
որ բանաստեղծականացուց և այն  
ազգեցութիւնը զոր գործեց հայ  
գրականութեան վրայ։ Դանիէլ  
Վարուժան . . . Պէտք կայ ու-  
սումնասիրութեան։ պէտք կայ  
վերլուծելու հոգին այս հանձա-  
րեղ բանաստեղծին, որ իր տեսա-  
կին մէջ, հայ միտքը թերեւս  
մէկ անգամ կարենայ երկնել։

Կը գրէի իր մասին Շանքի  
մէջ, երբ վարուժան նիրվան.

զատէի ու Մօակ օրաթերթին կողմէ յարձակումի  
կ'ենթարկու էր։



ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

«Դ. Վարուժան, Սիամանթօին հետ, այն  
քրմական բանաստեղծն է, որ իր տարբեր խառ-  
նուած քով, տարբեր անհատականութիւնով, իր  
հոգիին խանդավառութիւնները պարպեց ուղիո-  
րէն, հին քերթողութեան տա-  
ճարները քանդելով և աւերակնե-  
րուն վրայ բարձրացնելով ըմբռու-  
տութեան կարմիր աշտարակը։  
Նախ Սիամանթօն էր, որ արե-  
ւելեան բոցերանգ ծիրանին ու-  
սելուն վրայ, ձեռքը ոսկի մուրճ  
մը, արիւնոտ ճամբաններէն քըրտ-  
նաթաթախ, կը վերադառնար,  
հեւասպառ ու չնչահատ։ Եւ ա'յն-  
քան ըմբռուտ էր ան որ իր բա-  
ռերը՝ չափի, ձեւի, կը ուականու-  
թեան բռնադատութիւնները թօ-  
թափած, փոթորիկներու պէս կը  
պայթէին։ Ու յետոյ Սիաման-  
թօին ետեւէն կուգար Դանիէլ  
Վարուժանը, աւելի հանդարտ,  
աւելի տրամաբանող։ Սիամանթօ՝  
ջղային ու մոկնուոտ, տռանց վե-  
րապահումի՝ կուածոյ բացատրու-  
թիւններու հրաբխային ժայթ քու-  
մի մը մէջ կը կերպաւորէր իր երեւակայութիւնը։  
Դժգոհ սովորական լեզուէն, կ'ատեղձէր արտա-

կարգ լեզու մը : Դանիէլ Վարուժան՝ հին դասական բառերը կը վերապրեցնէր իր արդի բանաստեղծութեան մէջ, նոր կեանք, նոր իմաստ տալով անոնց : Անուղղակի կերպով կ'ազդէր Եղիա Տէմիրճականի ստեղծած դպրոցին վրայ, որ ջլախտաւոր միտքին դիւրին դասընթացքներ ստանձնելով, հասցուցած էր ամբոխ մը մտաւորական բարիաներու, որոնք գրականութեան նպաստելէ աւելի, ծիծաղելի կը դարձնէին զայն» :

Բառ մը չեմ փոխեր ասկէ հինգ վեց տարի առաջ գրած այս տողերուս վրայ : Ու նոյնիսկ այն պղտիկ սեւ կէտերը զոր կը նշարէի այդ երկինքին կապոյտին վրայ, այսօր բոլո՛րը անհետացեր, սրբուեր են : Թերութիւն չեմ տեսներ այնու: Աչքիս, իր միւս ընկերներուն հետ, լուսապատճեն գլխուն կ'երեւայ, երազային ու անթերի : Ա.մէնքն ալ նրացած, անօսրացած տեսիլքի մը պէս, իրենց անշօափելի գոյութիւնը կը պարզին հոգիս մէջ : Իրենց բոլոր մարդկային ու գրական թերութիւններէն մաքրուած, աչքիս առջեւ կ'երեւան իրեւ գաղափար մը, որ երբեք չէ ապրած, և որուն խորհրդանշանը կը լուսաւորուի յաճախ, մեր յայտնատեսութիւններու վերացումին մէջ : Բոլորն ալ իտէացած կը թուին ինծի, և բոլո՛րն ալ սիրելի : Միտքիս մէջ չեմ կընար դասաւորել զանոնք : Ու ամէնուն հանձարէն բոց մը կը թոփ, աւելցնելու համար իմ «գեղեցիկ զգացում»իս հրդեհը . . .

## Բ.

Վարուժան ծնած է 1884ին, Բրդնիկ ռուսականագորդ գիւղին մէջ :

«Հայրս կամաւոր որբ մը ըրած է մանկութիւնս, պանդիտելով Պոլիս, կը գրէր ինծի, անձնական նամակի մը մէջ, Բրդնիկէն . իմ նորածին գիտակցութիւնս մելամաղձիկ բողբոջում մը ունեցած է դաշտերուն և հովերուն մէջ թափառելով և լսելով դիւրին հէքեաթներ ձմբան իրիկունները՝ թոնիրին շուրջը : 1896 ին, Կոտորածի օրերուն, մօրս հետգացած ենք Պոլիս : Հոն նախ յաճախած եմ Սագը-Աղամի Միթթարեան դպրոցը, յետոյ Քաղկեդոնի համանուն վարժարանը : Հոն ճանչցած եմ Դուրեանի գործը և ազդուած՝ Մօտայի ծովակէն : Արձակուրդի օրերուս Խաւեար խանի մէջ՝ ուր հայրս ծառայած է՝ կենակցած եմ հայ պանդուխտեներու հետ և արտասուած անոնց վիճակին վրայ : Այդ շրջանին բանաստեղծութիւնը ծլարձակած է մէջս, ու կը յիշեմ ցոց տուած ըլլալ մերթ տրտում ու մերթ չղագրգիռ խառնուածք մը : Առաջին երգերս սեր եղած են . քաջալերուած և սրբագրուած՝ Քաղկեդոնի տեսուչէ՝ Հ. Արիստակէս Քամաւատիւնէ, այդ երգերը մինչեւ ցարդ կը պահուին թուղթերուս մէջ՝ դալկացած, անարե բոյաերու պէս : 1902 ին կը զրկուիմ վենետիկ Մօրատ Ռաֆայյելեան վարժարան : Ալիշանի աճիւնները դեռ թարմ էին . կը համբուրեմ զանոնք և կը կարդամ իր գործը : Հոն կը սիրեմ նկարչութիւնը՝ առանց վրձին գործածել գիտնալու : Կ'զգամ թէ վենետիկը կը գունագեղէ հոգիս . հոն

առանց պատկերի անկարելի կ'ըլլայ ինծի խորհին խէկ : Արուեստս փրկուած է : 1905 ին զիս Պելճիքա՝ կանտ գործաւորական քաղաքը կ'ուղարկեն : կը նուիրուիմ ժամանակ մը՝ վերթողութեանս վեասելու աստիճան՝ Համալսարանի քաղաքական և տնտեսական գիտութիւններու ճիւղին : Օսմ. Սահմանագրութեան երկրորդ տարին լիանայիկի վը-կայականով կը վերադառնամ վենետիկ՝ ուր Ալիշանի շիրմին վրայ իբրև երախտագիտութիւն կը զետեղեմ պատկ մը ջուրի և հողի ծաղիկներով հիւսուած և լուսնի ու մատաղ վերթողին արտօսներով օծուած : 1909ին Բրդնիկ եմ, կարօտեալ ծննդավայրս, ուր ահա կը գտնուիմ երկու տարիի չափ՝ նուիրուած աւելի ժողովուրդին՝ քան թէ Արուեստին : Դիւղէն ժամ մը հեռուն է Սերաստիան, և ամէն օր կ'երթամ հոն Ազգ : Արամեան Վարժարանին մէջ ընկեռվ ուսուցչութիւն, հայերէն ու փրանսիրէն լեզուներու և տնտեսական ու սահմանագրական գիտութիւններու : Ամենէն աւելի վրաս ազգած են Վենետիկ և Ֆլանտիան, մին իր գոյներով ու միւսը իր իրապաշտ վարպետներով :

## Գ.

Ցեղին Սիրտը հրատարկելու առիթով . 1909ին, Վարուժան Կանաչն կը գրէր Թէոդիկի . «Մեկեռքան անիծուած են գրագէտները . մօր մը աղեղալար երկունքովը կը ծնանին իրենց երկը, իրենց և արեին լոյսին՝ դէպի դաշտերը հանեն այդ դաշտերու որդին : Եթէ գրելը վերջի վերջոյ հիւանդութիւն չդառնար, շատ գրագէտներ զրիչնին փշրած՝ պիտի երթային զինեպան ըլլային : Թող թէ վիճակին գրիստութիւնը նուազ է, ու միշտ պաշտօննին ժողովուրդին՝ վատահ եղիքի, բող մը աւելի կը սիրուի ալ կը բողանայ՝ իր երկը հասարակութեան անդներով : Ժողովուրդը գրագէտ մը չվարձատրեր, շի տար, բայց չի՝ ալ փառքի պատի նետեր, վասընկարող է . . .» Ու Հերթանու Երգերուն ակնարկելու անկը գրէր Վարուժան, դարձեալ Թէոդիկին . «Հիմա ապրուած կեանքէ, քիչ մը աւելի վերլուծող, աւելի խորիմաստ, և հոգեբանական երգերով : Հալուենասիրականներուս խմօրը աւիւնովս և զուտ կրտկուշաղաւ, ան՝ ժողովուրդին զանգուածին համար լիք նոր հատորս կ'ուղեմ որ հոգւոյս մտերիմ յոյժնիծի իսկ անծանօթ տրտում վիզերու կծկումը, և այն կապարաթոյր ձանձրոցի, որ սիրոյ ժամերուն մէջ, ժամանակը սպաննել ուզելով զայն աւելի կը սնուածիւթիւնը որ իմ գոյուրու յոյզերը՝ զոր կ'երեակայեմ թէ ամէն դիւ-

բազգած մարդ էակ ունեցած պիտի ըլլայ, պիտի  
կաղմնա մէկ կարևոր մասը այդ հասորին Ա՛Ն,  
որքան պիտի ուզէի Մարդ էակին զիրքը զրել:  
Լյումը, օրինակի համար, մէկն է այդ տեսակ եր-  
գերէն: Դուցէ նկատես, — կամ լաւ ես՝ պիտի բաղ-  
ձայի որ նկատես, — թէ անոր մէջ չեմ կրցեր  
դեռ ճարտար կերպով նկարել յոյզերուս դժնէու-  
թիւնը. ասէկ' վերջ պիտի սկսիմ ինքինքս ճանչ-  
նալ: Հայրենիքը զմեզ մեր անձն խիստ հեռացու-  
ցած է: Պէտք է մեր սրամն նշխարները՝ որոնք երեք  
միլիոն մողովուրդին մէջ բամնուած են՝ հաւաքել,  
կեդրոնացնել մէկ' կուրծքի տակ, և գգալ իր սե-  
փական կեանքը, զոնէ նուազ ժամանակուան մը  
համար՝ ի սէր Արուեստին, ի սէր կեանքի երգին:»

Ուրիշ անգամ դարձեալ կը գրէր իր ներշնչու-  
չումներուն մասին. «Երկու միջալայր ազգած են  
վրաս. Վենետիկը իր թիցիանով, և Ֆլանտուը իր  
Վան-Տիզներով: Առաջինին գոյները և վերջնոյն  
բարբարոս իրապաշտութիւնը յօրինած են վրձինս՝  
զոր սնափառութիւնն ունիմ թաթխած ըլլալու մի-  
միայն հայրենի հողին որդան կարմիրին մէջ և իր  
ծովածուփ արեանը: Իսկ բաղձանքս եթէ կ'ու-  
զէք. — բաղձանքս է ապագային մարդերուն նուի-  
րել այնպիսի հզօր երգ մը՝ որ Հայրենիքը ինձին  
պէս արարած մը ծնած ըլլալուն զոնէ չզղջայ:»

## ¶.

Հուեարութիւնը, Վարուժանի մէջ, երբեմն  
վտանգաւոր համեմատութիւններ կ'առնէ:  
Արուեստագետին մէջ հուետորութիւնը ամե-  
նէն տժգոյն արտայայտութիւնն է: Կը մեղնէ վե-  
րացումը: Միջավայրին ազգեցութեան տակ յա-  
ճախ, Վարուժան կ'ստիպուէր իր ներշնչումը հա-  
սարակցնել, ինչ որ կը վասէր իր գործին մեծու-  
թեան:

Ինքն իսկ կը գրէ արդէն.

«Աւելի ժողովուրդին հետ կը կենակցիմ քան  
թէ մուսային, և աւելի հուետորութիւն կ'ընեմ քան  
թէ տաղերգութիւն:»

Բայց քննադատը կը մոռնայ այդ հուետորու-  
թիւնը, երբ իր միւս բաղմաթիւ քերթուածնե-  
րը յիշէ:

Կը յիշէք Ցանը:

Սերմանողն է. — յաղահասակ կը կանգնի  
Մայրամուտին շողերուն մէջ ոսկերոյր:  
Ոտքին առջեւ անդասաններն հայրենի  
կը տարածեն մերկուրիւննին անպարոյ:

Լի է ամբողջ ցորեններով աստղահաս  
Խորունկ զոգնոցն: Հերկերն հերոււան՝ ծարակ  
Կ'սպասեն իր լայնեի բուռին, եւ բուռն այդ  
Արտերուն վրայ զեր արշալոյ: կը բացուի:

Մշակ, ցանէ. — յանուն տանրդ սեղանին  
Թեւիդ շարժումն անպարագի՛ թող ըլլայ.  
Վաղը՝ նետած ցորեններդ այդ կը բափին  
Օրինութեան պէս բոռնիններուդ զլուխին վրայ:

Մշակ, ցանէ. — յանուն նօրի բուռափին  
Թող զոգնոցէդ կես չելլէ ափբդ բընաւ.

Աղմաս մ'այսօր նրազին մէջ տաճարին  
Վաղուան հունձէին համար վերշին ձերը դրաւ:  
Մշակ ցանէ, — յանուն տիրոջ նըշխարին  
Թող մատերէդ յորդին սերմեր լուսեղին.  
Վաղը ամեն մէկ հասկի մէջ կարնալին  
Պի՛ս հասուննայ մաս մ'թիսուսի մարմիննեն:  
Ցանէ ցանէ. — նոյն իսկ հեռու սահմաննեն,  
Ասդերու պէս, ալիբներու պէս ցանէ:  
Ծիսերն ի'նչ փոյր թէ հատիկներդ կ'աւարեն  
Տեղը Ասուած պիտի մարգրիս սերմանէ:  
Լեցուր ակոսն, յորդէ հասկերը բերրի.  
Հողին ծոցէն ոսկի լոյսեր թող հոսին:  
Օրը ահա կ'իրիկնանայ. — կ'երկարի  
Շուրք թերիդ հորիզոններն ասդալին:

Բազգատեցէ՛ք այս քերթուածը վիզթօր Հիւ-  
կոի հետեւեալ քերթուածին հետ, որուն համար  
էմիլ ֆակէ կ'օսէր. «Անթերի է», «Հրաշալի կեր-  
պով կազմուած», «Կարճ բայց մեծ:» Եթէ ֆակէ  
հայերէն զիսնար, ի'նչ ածակոն, և ի'նչ բացատ-  
րութիւն պիտի գործածէր Ցանը բնորոշելու համար:  
Երկու մեծ բանաստեղծներն ալ նոյն նիւթը  
մշակելով, նոյն տպաւորական սարսուռները կրած  
են գրեթէ:

## LE SEMEUR

C'est le moment crépusculaire.  
J'admire, assis sous un portail,  
Ce reste de jour dont s'éclaire  
La dernière heure du travail.

Dans les plaines de nuit baignées  
Je contemple, émus, les haillons  
D'un vieillard qui jette à poignées  
La moisson future aux sillons.

Sa haute silhouette noire  
Domine les profonds labours;  
On sent à quel point il doit croire  
A la chute utile des jours;

Il marche dans la plaine immense,  
Va, vient, jette la graine au loin,  
Rouvre sa main et recommence.  
Et je médite, obscur témoin.

Pendant que, déployant ses voiles,  
L'ombre où se mêle une rumeur  
Semble élargir jusqu'aux étoiles  
La geste auguste du semeur.

VICTOR HUGO

## ¶.

Կարելի չէ այս քանի մը էջերուն մէջ պատ-  
կերացնել Վարուժանը: Իր ամէն մէկ քերթուածը  
վերլուծելու համար հատորներ պէտք են: Նանիր  
աշխատակիցներէն մէկ քանին այսօր մեծ յուզու-  
մով իրենց տպաւորութիւնները կը յանձնեն տպա-  
գրութեան: Վարուժան այն բանաստեղծներէն չէ,

որո՞ք ներկայացուելու պէտք ունին։ Ու ձիշտ ատոր համար է որ չուզեցինք իրմէ որ և է արտատպում ընել, որովհետեւ Վարուժանի քերթուածները ընդհանրացած են, ամէն մտաւորական գոց զիտէ զանոնք,

Դուրեանէն վերջը Վարուժանն է՝ որ բազմաթիւ հետեւորդներ ունեցած է։ Վարուժանութիւն մը գոյութիւն ունի այսօր։ Մենք, օրինակի համար, տասնեակներով ձեռագիրներ կ'ստանանք ամէն օր. անոնց մէջ անծանօթ հեղինակներ կը ջանան Վարուժանի գրելակերպը կեղծել. զգացումի այն յորդումը որ կ'ողողէ Վարուժանի երկերը, հազիւ հեռաւոր նմանութիւնով մը լսելի կ'ըլլայ այդ անյաջող գրուածքներուն մէջ։ Արուեստը երբեք գործ չունի հոն, ու ո՛չ մէկ բանաստեղծ կը յաւակնի ըսել տ'Անունձիօի պէս. «Այս՝ արուեստին տագնապները աւելի կը սիրեմ . . .»։

## Զ.

Վարուժանի բանաստեղծութիւնը թրծուած է աղգային մեծ շունչով։

Ատանայի կոտորածէն վերջը, 1909ին, կը գրէր Կանտէն՝ Ազդակ շաբաթաթերթի Խմբագրութեան։

«Հայ ժողովուրդը, հերոս, սարուկ, նահատակ, դեռ նոր ելած առաջին կրկէսէն, արիւնոտ է, քրանաթոր և տապահեղձ, ու հոգեւին ծարաւն ունի իր մէջ։ Լոյսի կուժը անհրաժեշտ է մօտեցնել իր շրթունքներուն. կուժ մը՝ որ մաքուր և ազատաօդ աղբիւրներու մէջ միայն մխրճուած ըլլայ։»

Ուրիշ նամակի մը մէջ.

...Եթէ մինչեւ հիմա ուրիշ աղգ մը մեր կեանքը ապրէր՝ իր մէջ մէ՛կ պահպանողական չէր հաշուեր։ Միթէ այսքան պղինձէ և կրակէ դարեր չկրցան ձուլել Գայլ Վահաններու սերունդ մը։ Գնչուները անիշխանական պիտի ըլլային՝ եթէ մեր ճակատագիրը շունենային։ Եւ դեռ՝ Հայութեան ծոցին մէջ «խլուրդի գոյութիւններ» կան։ ...Բայց Հայը պիտի ապրէ հակառակ իր առիւծի աչքին տակ բուսած կորեկին։ Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազօդ շղթային մէկ ոսկի օղակն ըլլալու համար։»

Կարծես թէ Վարուժան այսօր իսկ կը զրէ այս հատուածները։ Որքան այժմէական են այս տողերը, թէեւ այդ մտածումը հինգ դարերէ ի վեր մաշած, ծամծմուած է ամէն ըմբոսափ կողմէ։

## Է.

Պիտի ուզէի որ Տիկին Վարուժան ձիչդ այն ողիով մեծցնէր իր զաւակները, ինչպէս կը մեծցնէ Տիկին Զիլինկիրեան՝ իր երկու որբերը։ Վերջին անգամ Վանկէնհայմի ներկայացած միջոցին, երբ գերման դեսպանը որոշապէս կ'իմացնէր Սեւակի սպաննութիւնը, Տիկին Զիլինկիրեան վազր կարած, — կ'երեւակայիմ զինքը, — երկու խօսք կ'ըսէ մեկնելէ առաջ։

Ա. միշտ անյոյս էր և բնագդօրէն կ'սպասուր տիւրին, երբ Վանկէնհայմ ահաւոր բառը կ'արտասանէ, Տիկին Զիլինկիրեան ոտքի կանգնելով, և ամբողջ ձայնովը կը պոռայ անոր երեսին։

— «Պարո՞ն դեսպան, երկու զաւակներ կը ձգէ ամուսինս, մէկը պիտի մեծցնեմ զերմանիոյ դէմ, իսկ միւսը . . .»

Ու առանց մնաս բարովի կը մեկնի դեսպանին քովէն։

## ՄԵՐՈՒԺԱԿԱՆ ՊԱՐՄԱԿԱՆԱԿԱՆ

## ԾԱՆՈԹ.

Վարուժանի բուն անունն է Դանիէլ Զիպուքւեարեան։

Իր հեղինակութիւններն են.

ՍԱՐՍՈՒԻՌՆԵՐ (Բանաստեղծութիւններ) Վենետիկ, Ս. Ղազար, 1905։

ԶՈՐԴԻ (Քերթուած), Բարիդ, 1906, Հրատ.  
«Անահիտ»։

ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ (Բանաստեղծութիւններ), Կ. ՊուՏՏԱՐԸ (Բանաստեղծութիւններ), 1909. Հրատ. «Արծիւցի»։

Ա. Հայատակը ԵՂԻՆ ՏԵՂԻՐՃԻՊԱՇԵԱՆԻ (Քերթուած), Սերաստիա, 1911. Մատենաշար «Հող-Դար»։

ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ (Բանաստեղծութիւններ) Պոլիս, Տպագր. «Շանթ»ի, 1912։

Ա. Հայատակը է Բազմավեպ, Անահիտ, Շիրակ, և ուրիշ թերթերու։

Հրատարակելի գործերն են.

Հացին Երգը և Դիւցազնավեպեր։  
Ծրագրալին վիճակի մէջ կը ձգէ թատերական գեղեցիկ միտք մը։

ՎԱՐՈՒԻԺԱՆԻ մասին խօսուած է։

Գելարուես, 1909 թիւ գ. և 1911 թիւ դ.։

Հայ Գրականութիւն, Բ. Տարի թիւ 1, 2, 3, 4, 5, 9, 12 և գ.։

Մայլ, 1913 թիւ 151, 152, 153 և գ.։

## ՔԱՂԱԿԱԾՆԵՐ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐՆ

◆◆◆◆◆

Սիրելի եղբայրակից,

...Սիրահարական սեոը միակն է գոյցէ որ միւսներէն աւելի ապրելու սահմանուած է: Հայրենասիրական քերթուածները օր մը կուգայ որ կը մեռնին: Եթէ սիրահարական քնարերգութիւնը մշակուի ձշմարիտ տաղանդի ուժով, ու այդ քնարին լարերն թաթախուած լրան ապրուած կեանիի մը յոյզերուն, և մահացուած սրտի մը արիւնին մէջ, որ կ'ապրի մարդ էակին հետ, դարերու մէջէն կը բացատրէ կինը՝ այդ մանրանկարը՝ Տիեզերքի գեղեցկութիւններուն:

Դժբաղդարար հազիւ մէկ երկու ոտանաւորներու մէջ ճանչցած եմ ձեր մոսային շունչը, ինչ որ չի բաւեր ձեր մասին որոշ գաղափար մը կազմելու, ամէն պարագային կը մաղթեմ յաջող թրթռումներ ձեր քնարին:

Կանչ, 30 մարտ 1909

Բանասեղծին Սիրտը հաճոյքով կարգացի. քանի մը կտորներ մանաւանդ շատ սիրեցի, բեհեղագարդ կոյսերը ճանչցողները կրնան անխառն ճաշակու ձեր ինչ ինչ կտորները, որոնց ամենամեծ յատկութիւնը նրբութիւնն է: Նոր հատորներ կը մաղթեմ օր աւուր աւելի հոլաթեւ, արդէն այս վերջինին մէջ ինչ ինչ արուեստի և ձեւի առաւելութիւններ անուրանալի են:

Գաւառի գարունը. ներշնչումներ կրնայ տալ՝ բայց դժբաղդարար խիստ զբազուած եմ դպրոցի գործերով և հասարակական կեանքով. հազիւ ազատ ժամանակ կը գտնեմ Հերանոս Երգերը սկսելու, թէպէտեւ այստեղ ժողովուրդը չափազանց նախապաշարեալ է և չի կրնար տանիլ այդպիսի երգեր:

Ալազ, 27 Յուլիս 1910.

Ընդունեցաց «Շանթ»ը, ինչպէս նաև նամակնիդ: Կիսամսեան յաջող է, մաքուր և բաւական ընդարձակ: Ամենէն աւելի գովելին՝ իր մէջ ճանչցուած և կարող զրիներ ունենան է, շատ է՛ղ մը, ուրկէ կը մաղթեմ որ միւտ ընթահոյ: Պատկերներէն ամենէն յաջողը էտկառ Շահինին է, իր ուսումնասիրութեամբ՝ Աարուշանի կողմանէ. բախտ մըն է իսա. Շահինէն քանի մը գիծ հրապարակելը: Կը չնորհաւորեմ և կը մաղթեմ ձեր այդ աղուոր կիսամսեային երկար կեանք:

...Նախ Գեղեցկուրեան Արձանը հրատարակեցէք Շանթի մէջ: Մը մեղաղրէք օր այդքան կարեւորութիւն կ'ընծայեմ այդ հնչեակին, պատճառը նախ չափագրուած լրալին է, երկրորդ, յաւակնութիւնն ունիմ անոր մէջ զրած ըլլալ արուեստ և միտք, երկուքն ալ բիւրնզացած իմ արիւնովմ՝ այդ քանի մը տուներուն մէջ: Գալով վարձատըրութեան ինդրին, համեստ կը գտնէ՞ք եթէ ըսեմ թէ քերթուածի մը համար (մնձ թէ փաքը) որոշած եմ կէս օսմ. ոսկի: Իսկ երիւտի կամ գիււ-

Օքեանկաքեան Արդանչ:

Կուշէ Հայոց առաջարկ առաջարկ  
Ինքուտ ամուս ոսօ աօգուատու:  
Եւ չը մուտքու ուզ ազգուած եօտուս  
ամ և ուսուզ կայս ուսուզ սօսոստա

Ացուր ըստ շետ ու մաս ու ուստ  
յաւուս մը ամասաւաց օքայ շիմ  
Ցեցուր ապէ ըստ ուստ ու սութեա  
Խաշուկութե բայ կասաւեալ յաւու

ամուս ըստ յաւուս ուստ պայուն  
ու օքանուս այս մուկութեաց պայ  
Մասապէ մասու, ու չկածայ ուղաց իւն

իւն ասու ըստ ու սութեա պայ

յաւուս պայ ուստ մուս յարեւուն

իւն ասու ըստ պայ յարեւուն

իւն ասու ըստ պայ յարեւուն

Արկածով մը այս գեղեցիկ հնչեակին առաջին տողէն երկու բաւեր աւրուած են քեշէնին վրայ: Պէտք է կարդալ Անգելիմ լիլայ բու մաւմարիսը պիեղուած

ցազնուկէպի մը համար մէկ օսմ. ոսկի: Թերես, «Գեղեցկուրեան Արձան»ս այդ վարձատըրութեան համար փոքրիկ գտնէք. բայց չեմ տարակուսիր նաև որ աւելի որակը կ'որոնէք քան աւելորդ մըրուածները:

...Իմ նախրնտրութիւններս: Յեղին Սիրտէն Ֆիապարները, Յաղրողը, և Դիւցանի մը Սուրինը՝ հետեւալ սրբագրութեամբ. 4 րդ տունին 4 րդ տողին մէջ փոխանուկ խաչելու, պիտի ըլլայ խազերու, և 7 րդ տունին 1 րդ տողին մէջ փոխանակ ոնիրի՝ պիտի ըլլայ ոնիրէ: Յետոյ իսպուած Կոյսերը, զոր Ազատամար իր այս տաշուան Ամանորի բացառիկին մէջ հրատարակեց:

Ընդունեցէք սիրութիր բարեներս Զել և Զեր մուսային:

Բրգիկ, 3 Յուլիս 1911

Սիրելի բարեկամս,

«Շանթ»ը ամէն անգամ ճոխ՝ կ'ատանանք նոր հրծուանքով: Քերթուածներուս համար Զեր ցոյց տուած գուրզուանքին չնորհակալ եմ: Սակունականին յատկացուած պատուոյ տեղը՝ ցոյց կուտայ թէ Զեր մէջ կ'ապրի հեթանոսի գեղեցիկ հոգին ու ծաշակը՝ թող թէ նոյնը կ'ապացուցանէ Զեր քանի մը ճախարակուած ու սրբատաշ քերթուածները՝ զոր ամէն անգամ հաճոյքով կը կարգանք:

Մնամ սիրալիր բարեներուի

Զեր եղբայրակիցը

Եւդոկիա, 27 Ապրիլ 1912

Թ. Ա. Ա. Ա. Ժ. Ա. Ն.

ԵՐԵՒ ԱՆՏԻՊ ԿՏՈՐՆԵՐԻ ՎԱՐՈՒԺԱՆՔՆ



ԴԱՆԻԵԼ, ՎԱՐՈՒԺԱՆՔՆ այս պատահական մուսաւէն ներաշնչուած է հետեւեալ կրակոտ քերթուածը, զոր կը հօատաքակենք անտիպ ըլլալուն համար :

Տաղակու ռունից թիւ սուսցին  
Կը բարձուաց հասպես ցաւու մարդ  
Պատ գունք ըստ հաջաղութե և ժամանակ  
Բար պատահու և առաջանաւ և առաջ  
Մասնաւ ու ու և պատահ զու և առաջ  
Օրս համար ամոց ձեռաւ առաջ  
Եթ զու մասնաւ և առաջ սուսց խոսն  
Բար ամուսնու առաջ առաջ առաջ  
Համար ամուսնու առաջ առաջ առաջ  
Համար ամուսնու առաջ առաջ առաջ  
Համար ամուսնու առաջ առաջ առաջ

## ԱՐՏԻՆ ՄԷԶ



(ԿՐԿՆԵՐԳ)

Հունձք կը ժողվիմ մանգաղով,  
(Խուսնակը եարս է.)

Ակոս ակոս ման զալով:  
(Սիրածս հարս է:)

Գրլիսերաց եմ ու բռպիկ,  
(Անուս են հովեր.)

Արտերուն մէջ քափառիկ:  
(Մազերն են ծովեր.)

Յորեն, կակաչ, կարօսով,  
(Կաբաւը կուլայ.)

Կապեցի մէկ նարօսով:  
(Չեռմերն են հինայ.)

Հասկերուս մէջ, վերեւէն,  
(Ասուպը անցաւ:)  
Ասդեր միւռոն կը ժորեն:  
(Դէմքը լուսացաւ:)

Քանի խուրձեր՝ շալերով՝  
(Վարդերնին բաց է.)  
Ես կապեցի խաղերով:  
(Ծոցիկը բաց է:)

Արտրս խոզանով մընաց .  
(Կ'երայ լուսնակը).  
Դէզերով լեռ եմ օլնած:  
(Սիրս է կրակը:)

Մանգաղը բարին եկաւ.  
(Եարս եա՛ր ունի.)  
Քարեն լորիկը բրռաւ:  
(Հոգիս կ'արիւնի:)

21 Հոկտ. 1914



## ԳԵՂՕՆ՝ ԱԼԻՍԻՆ



Դուն կոկոն մ'եիր ,  
Մայրիկրդ նանանչ ,  
Եր համբոյրին տակ  
Բացուեցար կակաչ:

Դուն կը ծիրկ մ'եիր ,  
Մայրիկրդ կարծառ .  
Եր կեանին բելեն  
Թել առիր մեծաւր :

Դուն զահի պատրոյգ ,  
Մայրը իւղ վընիս .  
Զինքը ծրծելով  
Լոյսն առիր կեանիդ :

Դուն խունկ մըն եիր ,  
Մայրը խընկաման .  
Եր բոցին հալած .  
Բոյն եղար ձեր տան :

Դուն սազ մըն եիր ,  
Մայրը սազերգու .  
Եր մատերուն տակ  
Սիրեր մ'եղար դու :

Թէ կ'ուզես թլալ ,  
Ալի՛ս , խմասուն ,  
Մօր-սէրը պսակէ  
Պսակով ասդերուն :

1 Յունի. 1915

*Վահե Մատուճյան*

## ԱՆՄԱՀՆԵՐՈՒ ԿԱՐԱԻԱՆ

Ա.

### ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Ո՞հ, ի՞նչպէս ես ի քեզ մօտենամ, քո՛ւ Անունիդ, քո՛ւ Գահիդ,  
Ո՞վ մեծ եղբայրակից, ով հսկայ, ով ուղեղ լուսեղէն,  
Ի՞նչպէս ես ի քեզ առաջանամ, ըստ խնկուած Գաղափարիդ կրակէն . . .  
Ի՞նչպէս ես ի քեզ ծնրադրեմ, ըստ թրծուած քու Հաւատրիդ արեւէն . . .  
Ո՞հ, ի՞նչպէս ես քեզ համբուրեմ չը հաղորդուած քո՛ւ Հոգիիդ մասունքէն . . . :

Աւա՛ղ, խաւարակուու պահու մը՝ արհաւիրքի կոյր ձեռքերը բարձրացան,  
Քեզ ալ կեանիքէն ի մահ տանելու, ով բանաստեղծ, ով հոգի քրմական, ով մտքի արծիւ,  
Զիս իմ Արեւէս, կինդ իր Լուսնակէն ու երկու զաւակներդ չքնաղ՝ իրենց Աստղէն խաւարելու . . .  
Սատուածները թող կարմրին ըսելու, թէ շունչ տուին հրէշներու բանակին,  
Անհամար հանճարները Հայրենիքիս — Անմահներո՛ւ Կարաւան — մէկ օրուան մէջ հնձելու . . . :

Ու քո՛ւ բիբերդ անշուշտ — զարհուրանիք՝ ծորակներ — մահուընէդ վերջը երկինքներու յառած մնացին...  
Ու քու բազուկներդ մարմարեայ, դէպի Անհունը իրենց վրէժն ու սարսափը ժայթքեցին,  
Ու եթէ մեռաւ քու մարմինդ արդար, տուզի ու տառապանքի հրաշէ՛կ ու անեղը պիապատ . . .  
Եթէ մեռաւ քո՛ւ շունչդ, եթէ մեռաւ քո՛ւ միտքդ լուսապայծառ՝ զեփիւու հանճարեղ,  
Բայց քու երդումդ, քու ուխտդ նուիրական ու աղաղակդ վրէժի՝ ահա իմ մէջս կ'ապրի . . . :

Ահա՛ ես ի քե՛զ կուզամ այսօր, քու անարժան ու կրտսեր եղբայրդ սգաւոր,  
Ահա ես ի քե՛զ կուզամ, ով սիրու հրաթեւ, ով Դանիէլ, ով Մարգարէ,  
Ահա ես ի քե՛զ կուզամ՝ քու Հեթանոս երգերէդ գինով, քու ձեւերէդ խելայեղ, քու Խօսքերէդ զրահուած,  
Ահա ես ի քե՛զ կուզամ այսօր, քու Սրբազան Ուկորներդ իմ արցունքովս օծելու,  
Քու Վրէժիդ, քու Ուխտիդ, քու Ոգեվարի հոնդիւնիդ արծագանգը սրտիս մէջը պեղելու . . . :

Ահաւասիկ, այս նուիրումի ու Վրէժի Օրերուն՝ Նշխարներուդ գանձին առջեւ կուխտիմ ես քեզի,  
Որ պիտի խմեմ այս աչքերովս անյազուրդ, Դանիճներուդ զլորումը ցեխէն ի մահ . . .  
Ու պիտի ըմպեմ արբշուութեամբ մը զերմարդկային, անոնց ոռնումը հոգեվարքի . . .  
— Անարժաններ զերեզմանի, քանզի հողը սուրբ է, եւ նուիրական եւ արդար —,  
Ու զանոնք այրելէն, զզուանքը իրենց անհւնին՝ պիտի թափիմ հողաթափին վրայ Արարչին . . . :

Վ.Ա.ՀԱՅ. ԵԱՐՃԱՆԱՑԱԿ

### ՎԱՐՈՒԺԱՆ՝ ՄՇԱԿԻՆ ՀՈԳԻԻՆ ՄԷՋ

Ալայունա՝ վրաններու տակ էինք : Էսկի-Շէ-  
հիր-Քէօթահիա միացումի գիծին կայարանն է ան,  
ուր տաօր հաղար աքսորականներ խռնուած էին,  
ամէն քաղաքներէ : Քաղաքի ու հարստութեան  
համեմատ՝ թազեր ձեւացած էին, երկու հակոտ-  
նեայ եզրերով, չքեղ զինուորական վրաններով  
մէկ ծայրի թաղերէն մինչեւ միւս ծայրի սաւանէ  
վրանները՝ խարիսու ցիցերու վրայ բռնուած,  
տանիքի ձեւով : Անոնց տակ կը մակաղէին է՛ն  
աղքատ տիպարները աքսորականներուն, զոյն-  
գոյն տարազներով, երկիրին ամէն կողմերէն հոդ  
հասած : Երեսի վրայ սողալով կը մանէին այդ  
վրաններուն մէջ՝ ուր զիզ մը փոշի կը տիրէր :  
Հոն խռնուած ընտանիքի բոլոր անդամներուն  
դէմքերը անճանաչելի էին դորձած՝ քրտինքի խո-

նաւոթեւն մէջ չորցած փոշի կեղալէն : Երբեք  
մարդկային տիպարներու ցուցահանգէս մը ա՛յն-  
քան թշուառ ու զթաշարժ չէ եղած, որքան այդ  
խաժամուժ ամբոխին հոծ զանգուածը, գերազոյն  
դժրազդոթիւններու բոլոր ձեւերուն զոհ :

Իրիկնամուտի մը, երկաթուզիի գիծին միւս  
կողմը, վրաններ զետեղուած բացատքին հանդի-  
պակաց ցեց բրգածեւ ըլուրը կը բարձրանայի,  
վրաններու գիրքերուն քարտէսը գծելու ծրագի-  
րով : Այդ կատարը կ'իշխէր շրջակայ ամբողջ  
ըլուրներուն, ընդարձակ հորիզոնով : Մորդկային  
ստուեր չէր երեւցած հոն : Երբ թուղթ ու մատիտ  
ձեռքն՝ մայոի մը եզրը հաստատուեր էի բար-  
ձունքին է՛ն վերին կէտը, նշմարեցի վարէն շու-  
քի մէջ զլտորուելով վեր մազլցիլը, երբ մօտեցու,  
դիտեցի որ գեղացի մըն էր, պարզ անկեղծ դի-  
մոզիծերով : Թանձր մութ-դեղին ասուիէ չփակը<sup>1</sup>  
լայն սրունքներով տափատէն կը զատուէր մէջքին

փաթթուած կարմիր գօտիով։ Թաւ յօնքերով ու պեխերով սեւաչուի այս դէմքը՝ արեւի մէջ եփուած արի հոզի մը կը ցոլացնէր։ Վարանոտ քայլերով ինծի կը մօտենար։ Երբ զլու խա վեր առի՝ ակնարկս իրեն ուղղելով՝ քաջալերուած՝ խօսք առաւ՝ գեղացիի մտերմական շեշտով։

— Կը ներևս Պըն։ Արմէն, քանի օրէ քեզ կը փնտուեմ, հիմա հոս գալդ ցուցուցին, եկայ գտայ։

— Բարի եկար, ի՞նչ կայ, ո՞ւր տեղացի ես։

Գուրատէլէնցի եմ, հարցնելիք մը ունիմ, դուն անպատճառ տեղեկութիւն ունենալու ես։

Ու ձեռքը չփակին գրպանը երկարելով՝ հանեց թաշկինակի մէջ պլուած ծրար մը՝ զոր քակեց, մէջէն ինամքով ծալլուած քանի մը թերթ քաշելով։ Նախ պատկեր մը երկարեց։

— Կը ճանչնա՞ս սա... .

— Ի՞նչպէս չէ... .

Վարուժանն էր, Տարեցոյցի էջէ մը անջատուած։

— Լսեցի որ Պոլիսէն շատ գրողներ քշուեր են։ Տեղեկութիւն մը ունիս, Վարուժանը ինչ եղած է։

— Ի՞նչդ է որ... .

— Ես չեմ ճանչնար անգամ, բայց իր գըրուածքները շատ սիրելուս՝ պահած եմ, տե՛ս... .

Քանի մը քերթուածներ սկսաւ բանալ՝ խանդաղանքով։

— Ան մեզի համար կը զրէ. երկրադորձներուն վրայ ի՞նչ անուշ կը խօսի, մեր գործը. մեր հոգին մեր ցաւը շատ աղէկ կը հասկնայ, մենք ալ իր լեզուն կը հասկնանք։ Գրաբար է, բայց վնաս չունի։ Մեր հայրերուն լեզուն է։ Եկեղեցին ալ գրաբար չե՞ն կարդար։

Վարուժանի Մշակականքի էջերն էին ատոնք, մշակին սիրտէն տաքցած և քրտինքովը օծուած՝ սարորդին կուրծքին վրայ։

Ահ. լսած էի Վարուժանի մասին շշուկներ։ Բայց սրտապնդեցի բանաստեղծին գեղացի սիրահարը։ Խոր հառաջ մը արձակեց ան հոգին անդունդէն։

— Ե՞ս, օր մը պիտի գրե՞ս այս տեսարանները։

— Այս տեսարանները, օ՞ր մը, է՞՞ս, ո՞վ գիտէ, տեսնե՞նք... . բայց կը գրուէն այս տեսարանները... .

Օ՞ր մը, այսօր, ահա կը գրուին այդ տեսարանները, բոլո՞ր տեսարանները անդրինական բարբարոսութիւններուն, ո՞վ Վարուժանի անծանօթ սիրողը, բայց դուն ու՞ր ես, աչքերդ բա՞ց են կարգալու, թէ անթալ ոսկորներդ դեռ կը խանձին արեւակէզ ամայի անհապատներու աւաղ-ներուն մէջ... .

Ալ Վարուժանի երդը չպիտի լսես։ Բայց դուն անօր ձօնուած երգերը լսելու համար գար-ձա՞ր սուրի ու հուրի աշխարհէն... .

Խնամված Արմէն

## ԱՐՄԷՆ ՎԱՐՈՒԺԱՆ

~~~~~

Գարնան գեղեցիկ ու պայծառ օր մըն էր։ Գարակէօղեան ազգային Որբանոցի հայերէնի գտար նոր սկսած էի, և տղաք լարուած ու շաղրութեամբ մտիկ կ'ընէին։ Հայ գրականութեան և հայոց պատմութեան գասերու ատեն սովորութիւնն ըրած էի որբերուն բացատրել, և տեղեկութիւններ հաղորդել նաև համաշարհային ահաւոր պատերազմին և հայ մարտիրոսագրութեան իրադարձութիւններուն վը-րայ։

Այդ օրուան գասախօսութեանս նիւթն էր Դաւ-նիէլ Վարուժան և իր գրական գործունէութիւնը։

Տղաք յուզումով և հիացումով մտիկ կ'ընէին մեծ բանաստեղծին մասին արուած բոլոր ծանօթութիւնները։

Դասախօսութեան նիւթն էր, «Կարօտի նամաւ-կը» որ կը սկսէր այսպէս։

Կը զրէ մայրը. — Ո՞վ իմ որդեակըս պանդուխս «Դեռ մինչեւ եր՞բ պիտ' անձանօթ լուսնի տակ օրերդ անցնին, դեռ մինչեւ ե՞րբ հեզ զլուխսդ»

«Ես չը սեղմեմ լանջիս տաֆ.»

Հազիւ Վարուժանի այս տողերը կը կարդայի, երբ յանկարծ գասարանին գուռը ուժգնութեամբ բաց-ուցաւ և ուռմի մը պէս ներս նետուեցաւ 6-7 տարեկան տղեկ մը. գունատ և երկայն մազերով հրեշտակ մը։ Տղաք ամէնքը մէկ ոտքի կանգնելով միաբերան գոչեցին — «Ահաւասկ փոքրիկ Վարու-ժանը»։ Եւ արդարե անզուգական բանաստեղծին փոքրիկ որդին՝ Արմէն Վարուժանն էր, որ պղտիկ հրւանդութեան պատճառով հիւանդանոց բերած էին։ Սիրուն Արմէն Վարուժանը թէ ընդհանուր պաշտօնէութեան և թէ մասնաւորապէս որբե-րուն սիրոյ, գուրգուրանքի և պաշտումի առար-կան դարձած էր. զրօսանքներու, դասախօսու-թիւններու և ճաշերու պահերուն անիկա միշտ որ-բերուն քովի էր, մէկը պատկեր մը, ուրիշ մը կուտար անոր և ամէնքը կը ջանային զիրար գերազանցել անոր սիրելի դառնալու համար։

Դասարանին գուռը բանալով ուղղակի քովս մատիտ և թուղթ տուր, ևս ա՛լ դաս պիտի սոր-ցաւ։ Հիանալի զուգադիպութիւն. տղաք շուա-րած իրարու երես կը նայէին։ Որբերէն մէկը Վա-րուժանին պատկերը ցոյց տալով փոքրիկ Արմէնին, հարցուց։

— Արմէն, ըսէ՛, ո՞վ է ասիկա։

— Հայրիկա, հայրէկա է, պատասխանէց, զինուոր գացցած է, երբ պատերազմը լիննայ, անիկա պիտի գայ նորէն, մայրիկա ալ այսպէս կ'ըսէ։

Աչքերս լեցուեցան. այս տեսարանէն իսորա-ցիս զգացուած՝ այս անկարելի եղաւ ինձ դաս-

շարունակել։ Գուրս եկայ գասարանէն, ու սկսայ լալ։ ԱՐՄԵՆ Ա.Ա.Բ.Դ.Ա.Ն.Խ.Ա.Ր.Ա.

## ԸՍԷՇ ՄԵԶԻ, ԴԱՆԻՀՇԼ...

I.

Խաւարն եկաւ բարառո՞հն խելայեն,  
Ու մարեց շահն հին օրերու այգերուն :  
Ժան Ռուուրետ, ջուառական ու դաժան,  
Հաղածեցին Ռուի, Լոյսի, Արուեսի  
Մեղծազործ ողիները սրբազն . . .  
Անպարազիր Գիշերին մեջ անսօսաի  
Տանձանի բարկ գեհենին զիրկն անպատուն,  
Լուսապապակ՝ մեռան շիշան հեղձամահ,  
Բիրահազար հայկազուններ կենառոյզ . . .  
Ու Աւերակ, ու Թերեզման, Դողդորայ  
Դարձաւ — աւան — բարեթեր,  
Երկիրը մեր ասուածարեալ պատերուն . . .  
Գերեզմաններ՝ դաշտ ու արօս, սար ու ձոր,  
Ծով ու ցամաք, լեռ ու ծործորների.  
Ապրոյներուս սիրտերն անզամ՝ Գերեզման . . .

II.

Թարառին բախն այդ կրայոյզ,  
Պոկեց քե'զ ալ յու բունիկի լուսահետ,  
Ու տարաւ,  
Բրեի ճարագ առկայծուն,  
Այն խաւարչին խուզն անձանօր, թշնամի,  
Ուր անաբեկ՝ բոյ մ'հոգիներ մըտերիմ,  
Կ'ոգորէին մահասարուն հողմերէն . . .  
Ախ, Վարուժան, մինչ Սարդենիդ կ'ուռնանար  
Լոյս-Սիրտին մեջ պարտէզիդ, ո՞ւր մելնեցար . . .  
Նեկարպունի ո՞ր ակունքը հորհուրոյի,  
Չեզ հմայեց, կամ ո՞վ եղաւ հրաւիրակ,  
Չեզ Եղիսեան Դաշտերն երբազ օրհնելո՞ւ . . .  
Դուի որ սովոր էիֆ միայն սեւեռիլ  
Երկիններուն՝ լուսածորան, կապտակեղ՝  
Ուր գեիիւռներն անուշիկ  
Գիտեն զոկ սկափաս,  
Ու հոգիներն առկայծեղ՝  
Ո՞ր չար վիունին եկաւ Չեզ  
Վա՛ր բաշրունտեղ ու տանի,  
Կածաններին արհաւարայից Սեւ Հոդին,  
Ուր կիրքն արին կը փրսխէ,  
Ու խորշակներ մողեզնացայ կը խուժեն  
Խեղդել շիշն խոկ կեանիդի յետին ցոյթերուն . . .  
— Լուրին . . .

III.

Բայց օր մ'աւան, Լոռորինն այդ ժամանուս  
Եկան խզել եղերամայր ուրուներ,  
Ու զումեցին ճարազին շիշումը մեզի . . .  
Մեռա՞ր  
— Մայրերն արցունի յունին Նոր Սուզն ողբազու,  
Ալ ցամէր և ակունքը մեր արցունի . . .  
Կոունկմերուն հետ հողմերը կ'արտասունէն . . .  
Մեռա՞ր  
— Ալ մոխացա՞ւ հերանու հուրն ակուրին .  
Ու դարձնոցին պատերուն մեջ չի պիտի  
Այլեւ հետք մուրանուն երզը պողպատ . . .

Իշկալիմ երազանույն հերարձակ ,  
Սերշական նժոգներու յամակին ,  
Չ'պ'իսրլլայ մեզ առաջնորդ մեր Ռոխի  
Լուսափողիոդ ձանապարհին կենացու . . .  
Պղսուեցա՞ւ ծիր կարինը լուսակունիք . . .

Մեռա՞ր, ո՞վ Մեծ, Խորհուրդն երկ կը մեռնի .  
Դուն վաղահաս խորշակներէն թօշնեցար,  
Իշկալին ծաղիկն երկ կը խամրի . . .  
Ու հոգիդ ալ ամփոփեցին հողին տակ,  
Երկ լոյսը կը բաղուի . . .

IV

Էկր, հին Դուն մեր Յոյսին ու Փառիին  
Անուշ մայսն հիր Դուն . . .  
Էկր ծաղիկը լուսառէ հրաշկէ  
Նունիին զոր իր աւիշը կ'առնէ .  
Յեղին սիրտես սիրայորդ,  
Ու ակունիքն կաթնաբոյր Հայ-Հոգիին . . .  
Էկր ողի մը դիցական, բրւազուն  
Մեհենական սուրբ Տաճարին նուիրակ .  
Նոր Առաքեալ հին կրօնին հայրենին .  
Կրօնն Ռուի, Գեղեցկորենուն, Նուիրման . . .  
Դուն Շատրուան անձառեցի Շնորհներուն .  
Դուն Դարբան հայրենաւանդ սրբութեանց,  
Դուն Հաւատի աննիր Փարու մշալան .  
Դուն Յոյս-Հեղեղ հոգիներուն յուսահաս .  
Դուն Յուզումի այծածան Ովկեան .  
Դուն Մերերու եւ Արցունի ֆնարերզակ .  
Դուն Փողահար Իշկալին մեր անմահ .  
Դուն Զիղերու անհուն Ամսառ աւշալիր .  
Դուն Մեծ Քերբոյ, Անալրկօնն Հայ Յեղին .  
Դաշնակութեանց Դուն աներերորդ Արուեստագէս՝  
Դանիիկ .  
Ո՞ր Սուրբը ին բարեխօս՝  
Արժանացար Տանդիկական Շնորհին .  
Ու արդ կ'եղնես յուրեւեն սուրբ Լերիին,  
Զինասպիսակի, շնորհայորդ, լուսացայ . . .  
Ո՞ր հիւրասէր ասուածին,  
Սեղանակից արդ կը պարպէս դաշխուրան,  
Կարասները զինիներուն երկնային . . .  
Ո՞վ բանասեղծ, զրա՞ մեզի ու որբունկ  
Մի՛ լիւր զարն Արաւեան,  
Որ Ակրուած Յորդանանին մեջ Վիշին,  
Ահա նորէն, կենանորոց, հոգեպինդ,  
Ուխիսի կ'երբայ ասուածազուն Վահազնին . . .

V

Հակ' մեզի, Դամիիկ .  
Մեր Նուիրման նախընծայ  
Յուղն ո՞վ պիտի շնորհունէ .  
Ու նոր աղօթն ասուածներուն նորածին,  
Ո՞վ պիտի կրնայ մեզ սաղմունէ ու երգել  
Շնորհները պատանուշ Աստիկին . . .  
Հոյակերտել ո՞վ կրնայ  
Կունին աննուան պաշտամին Նոր Խորանին՝  
Եկեւսիսը մեր Վրեմի Կրօնին . . .

Ո՞ր հանճարը պիշ' զօրէ  
Պանագարդել հայ Արուեսին անսղիս,  
Զետի, Գոյնի, Դաշնամուազ Քնարի,  
Շնորհներովի հայ Երկուելը կենսայեղ . . .  
Ուռու ՏՐՈՒԱԾ է գիտեալ  
Արտախուրել Հայաստանին վրաստեղ  
Արքաներու Մնծ Արքան . . .  
Ահա Մասիս կը ցնձայ  
Փողփողումին տակ ծիրանի Դրոշին  
Կարմիր, կապոյն ու նարին . . .  
Ահա Պանը կը սիգայ,  
Ծաղկապարդուած, եւ պտղայիր, կենեղուս,  
Գողբանական Այցին մեջ լուսածոյ . . .  
Ու ահա  
Հայ-Պանինն անզուզական, կը բանայ  
Դուներն իր փակ Ազատութեան Լոյսերուն,  
Ու հողիներն Խեկալի Չոներուն,  
Ահա անուշ կը սպրդին, կ'ընկլուզին.  
Մեր հորեւան ծովերուն խորն հաստութիւն,  
Ու միշ ներուժ, սեղծագործ, զօտեպինդ,  
Բանուրն ըլլանի հայրենաշին Եռանդին . . .  
Ըսկ' մեզի Պանիկ.  
Ո՞վ պիշ' երգե բամբոհաւ  
Ծաղկապարդն Հայ-Երազին.  
Ահա ծաղի սկսող մեր Գեղարուես Ապագան . . .

Ա. ԿԱՐԱՎ. Պ

ԹՐԱՔԱՏԻ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՈՒՍՈՒՑՉԱԿԱԿԱՆ  
ԵՒ ՔԱՂԱՔԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԵՐԸ



Դ. Վարուժան, Յովհ. Գաղանմեան  
Մ. Բնակունի  
(Մեկ երկու հոգին զատ ամենին ալ սպանեուած են)

Նայի. թէ այսպիսի եղերերգական վախճան մը պիտի  
ունենամ, եթէ գիտնայի թէ համանոսներու պիտի  
գորշապարին տակ քնարս պիտի մեռնէր, պիտի  
լուկը այսպէս ընդմիշտ, հաւատա, ևս ձեռքովս  
կը ջախջախէի զայն և թէ այնքան սիրած Երգերն  
Հերանու չէի հոչէր . . .

Պայուսակը ուզեցի առնել և տանիլ ուր որ կը  
փափտէր նախ մերժեց, բայց, յետոյ դժուա-  
րութեամբ յանձնեց բանով.

- Այս պայուսակը, խնդրեմ, յանձնէ թանկա-  
գին և ցաւատանջ կնոջս, ուր ծրարած ե՞լ խաչ-  
ուած սիրտու նահատակուած հողիս . . . Բարեներ-  
բոլոր գրչի և գաղափարի ընկերներուս, մենք ձե-  
զի համար պիտի ապրինք, ձեզի համար պիտի ա-  
զապարեցէք նետուիլ նոր ասպարէղ վրէժի շան-  
թերով սպառազինուած . . .

Ու հեռացաւ քովէս, և ես յոյզերու և ար-  
ցունքներու նստ մնացի միայնակ:

Ահա այն յայտնութիւններուն ստոյդ տեսիլը,  
զոր ունեցայ ամիս մը առաջ, կ'ուզէի սակայն որ  
անվերջ ըլլար ան, ճաշակէի, ճաշակէի, ու ապա  
գինովայի անհունօրէն:

Վարուժանը կը ճանչնայի Գեղուցիի և Բաղ-  
մալեայի մէջ իր ստորագրած քերթուածներով և

1908ին Դպրվանքի շրջանը աւարտած՝ սահ-  
մանագրութեան վաղորդայնին ծննդավարբու՝ Ս-  
մասիս մեխսած էի կրթական ասպարէզին նուիր-  
լսեցի որ Դանիէլ Վարուժանը եկած է, Ակերաստիա-  
դեկնելու համար. Ամբջապէս գայի գտայ զայն պան-  
չը կ'ար դրաւ ու իրարու ծանօթանալէ վերջ  
սկսանք խօսակցիլ. Դպրեվանքէն սկսանք գայինք  
Ս. Դաղար՝ Հ. Դ. Ալիշանի գամբարանը համբու-  
րելու և ապա կանդ ու անկէց ալ Ա. Մասիս, Սե-  
րաստիա և իր ծննդավարբը Բրգնիկ. Ան ալ ինձի  
ջերմ կուսակցից էր գաւառական գրականու-  
րուելու գաղափարին: Այս միջոցին, մէկողի դրած-

## ՅԻՇԱՏԱԿՆԵՐ ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԿԵԱՆՔԵՆ

Այրիացած պարտէզի մը կիսափուլ պատին  
առջին տարագրուած եղբօրս նամակը կը կարդա-  
յի: Ու հազիւ թէ ընթերցումս աւարտած էի, հե-  
ռուէն նշարեցի Վարուժանը, որ դէպի իմ կողմս  
կուգար՝ աջ ձեռքը ճամբորդի պայուսակ մը բըռ-  
նած: Ճամբուն միւս եղերքը կանգ առնելով ըս-  
կըսաւ բեռնակիր մը փնտուել՝ պայուսակը տուն  
զրկելու համար: Զկրցաւ ճանչնալ զիս, գուցէ չէր  
սպասեր որ ես հոն կրնամ ըլլալ: Տեսայ զինքը նի-  
հար, տժգոյն և աչքերուն մէջ հեացող հուրք մը  
կը նշուլէր: Իր հիւանդ երկուոյթը յուզեց զիս, ա՛լ  
չկրցայ համբերել և մօտենալով բարեցի զայն: Ա-  
ռանց բառ մը արտասանելու՝ պահ մը լուրջ ու  
խորունկ նայուացք մը նետեց վրաս և ապա ա-  
ւելցուց.

— Հա՛. ճանչցայ քեզ, Բնակունի, ճայնդ ու  
աչքերդ նախսին են՝ բայց գէմքրդ փոխուած է:

Ու աւելի մօտեցաւ ինձի: պահ մը մեր յու-  
զումին մէջ ահաւոր և մեր վիշտին մէջ անսահ-  
ման քարազած մնացինք՝ արցունքը աչքերնուս:  
Վարուժանին հոգիին խորէն ժայթքող անհուն հա-  
սուչ մը խառնեց մեր լուսթիւնը և իր նախսին  
չետու շարունակեց.

— Ա՛ի. Բնակունի, տե՛ս, այս ի՞նչ աւերակ,  
այս ի՞նչ արխոն, ամեն կողմ արիւն . . . Եթէ գիտ-

թուղթէն կարդաց Կարօսի նամակէն քանի մը տուներ, զոր դեռ չէր ամբողջացուցած։ Յետոյ խնդրեց ինձմէ որ քաղաքին հնութեան վայրերը առաջնորդեմ զինքը։ Սիրով ընկերացայ իրեն առաջնորդելով այն բոլոր վայրերը, որոնց քարի պաղ երակներէն բանաստեղծական տաք ներշնչումներ կ'ուղէր քաղել։ Իրիկուան վերադարձանք պանդոկ, ուր քիչմը հանգիստ առնելէ վերջ հրամեցտ տոփինք իրարմէ, որովհետև միւս առառու արշալոյսին պիտի մեկնէր՝ դէպի Սեբաստիա։

Իր նայուածքին և շեշտերուն քաղցրութիւնը, ուր ճշգրտօրէն կը ցողային իր մաքրափայլ հոգին և գգայուն սիրտը, այնքան խորունկ տպաւորութիւն ըրած են իմ վրայ, որ այդ առաջին տեսակցութեան յիշատակը յաւէտ վառ պիտի մնայ հոգիս խորը։

Երեք տարի (1911) յիառյ, նահատակուած Շաւարչ Վարդապետի Եւդոկիոյ առաջնորդութեան առաջին տարին այր ու կին ուսուցչական պաշտօնի հրաւիրուած էինք։ Շաւարչ վրդ. իր նամակին մէջ կը յայսնէր թէ Սեբաստիայէն Դ. Վարուժանն ալ հրաւիրուած է։ Հէք Շաւարչ վարդապետ, որուն նպատակն էր Յովհ. Գաղանճեանի շուրջ կարող երիտասարդ ոյժեր հաւաքելով, Եւդոկիոյ ազգ. կրթական գործին վերածնունդ մը տալ։

Վերջապէս, Շաւարչ վարդապետի կրկին հըրաւէրին վրայ գացինք Եւդոկիա, ուր երկրորդ անգամ բլլարով ողջագուրուեցանք Դամնիէլ Վարուժանի հետ, նոյն քաղցր և անմոռանալի Վարուժանի հետ, որ կը դասախոսէր արդի հայերէն, ֆրանս. լեզուներն ու քաղաքաց. կրթութիւն։

Դամնիէլ Վարուժան իր ընկերական կեանքին մէջ շատ աւելի քաղցր, շատ աւելի համով-հոսով էր և շատ աւելի զուարթ։ Մարդկային կեանքի մէջ մարդիկ աւելի իրարու ծանօթ են քան բարեկամ. ճշմարիտ բարեկամներ շատ հազուագիւտ են, որովհետև բարեկամութեան հիմը կը կազմեն անկեղծութիւն, փոխադարձ սէր և անձնուիրութիւն, ինչ որ կ'պակսի դժբաղդաբար մարդոց մեծագոյն մասին քով։ Վարուժան ահա այդ երեք առաքինութիւնները կը ցողացնէր իր սրտին մէջ և հոգիին վրայ, որոնք այնքան պարզ և նոնքան ալ խորուկ ու անհուն էին։ Ան գեղապաշտ մըն էր, կը սիրէր այն յօրինուածները, կը հիանար անոնց վրայ, որոնք գիծերու ներդաշնակութեան տիպար մարմացումն էին. ինչ որ յայտնուեցաւ իր մշակած գրականութեան մէջ, ուր գուրգուրանքով նախընտրուած բառերը՝ հին հայերէնի ջերմինչունչովն ու գունագեղ նրբերանգութեամբ օծուն նոր կեանք մը, նոր արշալոյսներ կը ճառագայթեն, հիւսելով իր գրչին վառ քը։

Եւդոկիոյ մէջ իրը կրթական պաշտօնեայ Դ. Վարուժան արդիւնաւոր կեանք մը ունեցաւ։ Ան հին վարդապետական շեշտերէ և պատուեիական շարժումներէ, կաշկանդումներէ վերծ՝ արդիական ուսուցիչ մը եղած է։ Իր հեղանամբոյր բնաւորութիւնով, իր քաղցր նայուածքով և գրաւիչ շեշտերով կը հրապուրէր, իրեն կը զօդէր աշակերտ-

ները։ Ուսուցչին և աշակերտին միջեւ այդ բարոյական աղերսը գլխաւոր մասը կը կազմէ աշակերտին ինքնաղարգացման գործին մէջ։ Արդարեւ Վարուժան ընթերցանութեան, ինքնաղարգացման և գրականստթեան հուրը արծարծեց աշակերտներու մէջ։

Դամնիէլ Վարուժան առառուան պահերուն կը նուիրուէր իր գրական աշխատութիւններուն։ Առառ մը, իր ունեցած մէկ դասին յապաղած էր։ Քիչ մը վերջ եկաւ և դասարան մտնելէ առաջ եկաւ իմ մօտ և մպտելով ըստւ։ — «Ներշնչումներու մէջ գինովցած ըլլալով քիչ մը ուշացայ. ներողամիտ եղէք»։ Որովհետեւ վարժարանին անօրէնութիւնը ինծի յանձնուած էր. ես ալ կատակելով աւելցուցի. «Ներուած են քու մեղեցրը, պայմանով որ այս առառուան գինովութեամբդ ես ալ գինովնամ»։ Գլխու նշանով հաւանութիւն յայտնելով դասարանին զուոր կը բանար։ Քանի մը օր վերջը նանը Դ. Վարուժանի մէկ վերթուածին համար ոսկի մը վճարել կը յանձնարարէր Եւդոկիոյ իր գործակալին։ Ու այդ ոսկին Թոքատի մասունք այգիներուն մէջ գինովցուց մեզ. գինովցուց նաև Վարուժանը։

Եւդոկիոյ զուարթ, մեզկ ու շուայտ երկինքին տակ Դամնիէլ Վարուժան պատրաստեց իր Հերանու Երգերուն ատաղձը. և ուրկէ նաև կ'աշխատակցէր նանը, շաշաթաթերթ Ազատամարտի նայն։

Կիրակի օր մըն էր, իրիսի գեղածիծաղ ափունքը չըջագայութեան ելած էինք. միասին՝ գետին մրմունչներուն հետ օդին կանանչ թարմութիւնը վայելելու համար։ Վարուժանը մանաւանդ շատ պէտք ունէր մաքուր օդի, որովհետեւ սըրտի ցաւէ ։ Կը տառապէք։ Վարուժան բնութեան ծոցին մէջ կ'ուղէր մոռնալ սրտին ցաւը՝ այգիներուն կանանչ երազներուն մէջ օրօրելով զայն։ Սարէն ձորէն խօսակցելով, սկսանք վերադառնալ տուն, և երբ մեր դրան առջեւ եկանք՝ ձեռքէս քաշելով իրենց տունը տարաւ զիս, ուր մեր ծարաւի շրմները Թոքատի համեղ տանձերով զովացուցինք պահ մը։ Վարուժանի նորածինը կը ձար, զոր կը սիրէինք Վարուժան կոչել և և այդպէս ալ յաւէրժացաւ։ Երկուքնիս ալ սկսանք սիկառ ինկարկել. այս միջոցին Վարուժան ձեռագիրներ բերելով կարդաց քանի մը կտորներ, որոնք արուեստի, գնդեղիութեան և զգացումի հրաշակերտներ էին։ Յանկարծ խոնուն երեւոյթ մը առնելով յարեց. «Այս երգերը կ'ուղեմ ինքանու մկրտել»։ Ես ալ իրեն դիմել տուի թէ՝ հրաշալի գիւտ մըն է ինքնին, սպիայն գուցէ շատերը սրբապղծութիւն նկատեն զայն։

Ինք ալ շարունակեց. թէ արուեստագէտը պէտք է որ կատարելապէս անկախ ըլլայ իր անհատական ըմբռնումներուն, յղացումներուն և արտայայտութիւններուն մէջ, ու առանց այդ անհատականութեան արուեստագէտը կը դադրի արուեստին ծառայելէ։

Այսպէս տարի մը ամբողջ միասին ապրեցանք։

միասին զործեցինք Դանիէլ Վարուժանի հետ՝ այնքան յաւէտ խնկելի և անուշ յիշատակներով առլցուն։ Ու Եղոկեան իր յուռթի այզիներուն մէջ՝ մեղկ ու զուարթ, յանձնելով Յովհ։ Դաղանձեանի, մենք, Վարուժանի հետ ճամբայ ելոնք դէպի Ամասիա, ուրիէ յաջորդ առառուն իսկ մեկնեցաւ Պոլիս, և հս ալ Ռօտոսթո։ Ու այսպէս բաժնուեցանք իրարմէ կ. Պոլիս տեսակցելու ժամադրութիննով։

Գիշեր մը, երբեք պիտի չկրնամ մոռնալ, վարժարան համախմբուեցանք, Յովհ։ Դաղանձեանի մագնիսական փորձերուն ներկայ ըլլալու համար։ Գաղանձեան այդ կերպով կը փափաքէր որ իր ոգեհարցական զպրոցին մենք ալ տշակերտինք։ Վարուժանի պնդումին վրայ որոշուեցաւ որ առաջին փորձը էմ վրայ կատարուի, ոչ թէ Գաղանձեանի նախապէս ընտառած ենթակային վրայ։

Յովհ։ Գաղանձեան կ'ըմբոնէր մեր սկեպտիկ հոգեբանութիւնը, ու անսովոր եռանդով մը սկսու գործի։ Աննեակին մէջ հետաքրքիր լուսթիւնը կը ծաւալէր սիկառի գուլաներուն հետ։ Գաղանձեանի հրամանին համաձայն ոտքի կանգնեցայ, չիփ շիտակ, աչքերո դոց և բազուկներս դէպի իրեն երկարած։ Գաղանձեան ձեռքերս շոյելով սկսու իր թելազրութիւններուն «հիմա՝ պիտի քնանաս։ ահա կը քնանաս կոր, գեղեցիկ երազներ պիտի տեսնես ևալին։» Հէք Գաղանձեան ժամերով շարունակեց իր «հիմա պիտի քնանաս։ ահա՝ կը քնանաս կորը, սակայն ոչ քնացայ և ոչ ալ քնանալու արամադիր էի։ Այս անյաջողութեան վրայ Գաղանձեանի և Վարուժանի միջև մասնաւորապէս վիճաբանութիւն մը ծագեցաւ, և այնչափ տաքցաւ որ յաճախ կ'ընդմիջէի վիճաբանութիւնը աղաղակելով «հիմա պիտի քնանամ, ահա կը քնանամ կոր ա'լ մի վիճաբանիք։»

Անմոռանալի՛ հոգիներ, որոնք միենոյն ճատագրէն տարուեցան։ . . .

### ՄԱՐՏԻՉ ԲԱՆԱԿՈՒՆԻ



Դանիէլ Վարուժան եւ Յ. Ճ. Սիրունի 1914ի սկիզբը նրատարակեցին գրական-գեղարվեստական սարեգիրքի՝ ՆԱԽԱՍՏԱՐԴԻ առաջին հատորը։ Երկրորդ հատորը արգելու պատրաս եր եւ սպազրութեան պիտի յանձնուեր, երբ տարին ներկուեցաւ նայու արիւնով։

Կը նրատարակեեն Յ. Ճ. Սիրունիի ուսումնասիրու թենին մէկ երկու հատուածներ, ուր Գանիէլ Վարուժանի ներդողական հոգին ուսումնասիրուածն է, եւ որ կը կազմէր նոյն ատեն համատարկին։

«Պէտի Աղբիկի լոյթին . . . ,

Անփոյթ ու անտարբեր, Բանաստեղծը հովին պիտի տայ իր երգելը, բնութեան հրաշալիքներուն

պիտի խառնէ իր հոգին, որովհետեւ ինչ հաճոյք իրեն համար քան պոոթկալ իր սեփական յուղումներն ու կիրքերը։

Ան իր հերարձակ վազքին մէջ երբեք մատահոգութիւնը չունի հաճելի ըլլալու ամբոխին, և իր քնարն ու վրձինը չին թրթաւր անոր կիրքերուն ու ճաշակներուն համար, որովհետեւ զիտէթէ անոնք, ընդհանրապէս, կուգան գեղեցկութիւնն ու արուեստը քանդելու համար, ու որ մըն աւ Բանաստեղծը առանձին ձգելու իր քնարին բեկորներուն հետ, ու արտասուել ատլու անոր։

Ու նետեցի ձեռքեւ բնարս ուժաբամ։

Ուսուն վայելն կ'անցնի ամբոխն առաքուր։

Ու բնարիս բեկորներուն մօս տիսուր,

Գլուխս առած ձեռքերուս մէջ, ես կուլամ...

Ողու եստագէտին հովին այնքան խորունկ է որ միայն կրնայ անոր մինչև յետին ալքերը իջնել, և իր սլացքները այնքան բարձր են որ ամբոխը չի կրնար իր ակնարկն իսկ հանել հոն, ու երանի այն սակաւաթիւններուն, որոնք իրենց հոգին հաղորդակից կը զգան այդ բարձրութեան, ու իրենց հոգին մէջ կրնան ունկնդրել Բանաստեղծին երգերուն։ Երջանիկ Ապեաներն են անոնք, որոնց համար Բանաստեղծը պիտի ըսկը, փոխ առնելու շառմայեցի երգչուհին աղաղակիր։

Ես կ'երգեմ միայն Ապեաներուն համար . . .

Բանաստեղծին քնարը երկու զիսաւոր լար ունի միայն։ Անկեղծութիւնն է առաջինը, որ կը արապետէ իր քնարին, երգիւ աւալով ինչ որ կը ցայտէ իր հոգին, ինչ որ կը հոսեն իր կիրքերն ու յուղները՝ իրենց բովանդակ մաքրութեանը և բովանդակ գեղեցկութեանը մէջ։ ոչ մէկ նկեղծ լար եր քնարին վրայ, ոչ մէկ կեղծ շնչա իր երգերուն մէջ, ու միայն իր հոգին, կարմիր ու սպի-

գեղեցիութիւնն է երկրորդը Բանաստեղծին հոգիոյն լարերէն, որովհետեւ զիտէթէ ան է որ բարձունքներ, որովհետեւ ան է միակ կապը բոցեղերու միջեւ, և նաև, ինչպէս կ'ըսէ հելլէն միաստակերը, ան կազմն է Աստուծոյ եւ Մարդուն միջեւ։

Բանաստեղծին համար ամէն ինչ է գեղեցկութիւնը, իր կրօնին ու իսէտը, իր սէրն ու նպաստը, որովհետեւ իր հոգին իսկ է։ Արուեստի համարն է ան, որուն կը գիմէ, կեանքի իմաստն է, զոր կարգալու կ'երթայ, —

Քեզ կարգալու կուգամ ահա անհամբեր։

Ինչպէս եկան շատ շատեր՝

Բայց անկարող կարդալ խորդդ առելցուած, Փախան բեղմէ գալրակղած . . .

Յ. Ճ. Սիրունին



Հին ոռով և բացատրելու հին եղանակով գը-  
րուած՝ Տօքթ. Պազիլ Խանի այս ուսումնասիրութե-  
նէն միայն երկու սիւնակ տպագրած ենք «Շանթ»ի  
հին շրջանի վերջին թիւն մէջ։ Այս յետամաց բայց  
ինքնատիպ ուսումնասիրութեան մէջ Պէյքընի, Շէյ-  
քըսբիրի, Միլթընի և ուրիշ անգլիացի մեծ միտ-  
քերու անունները յեղյեղուած ըլլալով, այն ատե-  
նի գրաքննութիւնը թլփատած էր այդ գրուածքը։  
Հիմա որ լրագրութիւնը... ապատ է, կը հրատարա-  
կենք զայն նոյնութիւնով։

«Անթ»

## ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Երեք տարով առաջ՝ «Յեղին Սիրալ» կարդա-  
ցինք մեծ հաճոյքով, զգալով որ հզօր բանաս-  
տեղծ մը երեցած էր տաճկահայ հորիզոնին վրայ։  
մենք քանից պատրաստուեցանք այն հատորին վը-  
րայ ամփոփի քննադատական մը գրել, սակայն մեր  
փորձերէն անգոն մնալով այս գործը ապագային  
ձգեցինք։ Այժմ ալ Հերանու Երգերուն կը մերձե-  
նանք սոսկու մով, քանզի կ'զգանք թէ Վարուժան  
սովորական հեղինակէ մը յատ հեռու է։ Ան իր  
մանկական խանձարութիւն մէջ իսկ դարձեցուի մը  
կը կազմէ մեր գրականութեան։ հորիզոնին վրայ  
երեցոյ ամենի արփի մը սքօզուած մշուշներով ու  
կրելով իր մէջ խոչոր թիծեր թէկ, սակայն ան կը  
խոստանայ անօրինակ ահաւոր պայծառութեամբ մը  
փայլիլ, երբ իր գագաթնակէտին հասնելու ըլլայ։  
Այս ամենի հսկային ամբողջութեան ընդգրկումն մեր  
ուժերէն վեր զգալով հանդերձ, մենք պիտի փոր-  
ձենք մեր հիացումի մէկ մասը յայտնել, հրաւիրե-  
լով ընթերցասէր հասարակութիւնը բուն հատորին  
դիմելու, զգալով որ արդէն Վարուժան տակաւին  
երիտասարդ՝ իր խոյանքի սկզբնական աստիճանին  
մէջ է, մենք յաջողութիւն կը մաղթենք անոր ա-  
պագայ սլացքներուն ու ակնդէտ պիտի նայինք իր  
կարողութեան գագաթնակէտը տեսնելու։ Այս նը-  
պատակաւ է որ մենք առանց խղճահարելու, ա-  
մուր՝ առ երես թերես անգութ ձեռքով մը՝ պի-  
տի խլենք կորդենք անկէ այն տձև կամ անտեղի փե-  
տուրները որոնք կրնան անոր ապագայ խոյանքը  
խանգարել։

Այսինք առաջ յայտնի քննադատ մը չափա-  
զանց բարձր սարաւանդ մը յատկացուց մեր յար-  
գելի բարեկամ Եարձանեանին, զայն նկարագրելով  
իրը նոր Շէյքսբիր մը կամ Միլթըն մը։ Մենք Սի-  
ամանթօյ՝ գործերը խիստ կը սիրենք ու բարձր կը  
գնահատենք զանոնք։ շատ մը կէտերու մէջ Վա-  
րուժանը անկէ ալ աւելի բարձր կը գտնենք մտաբերե-  
լով միշտ այն խոչոր թերութիւնները որոնցմէ Սիր-  
ամանթօ զերծ է բոլորովին, սակայն մենք պատրան-  
քի մէջ չպիտի իյնանք, ինքնախարէութեան չպիտի  
ենթարկուինք։ Հայ Շէյքսբիրի կամ Հայ Միլթընի  
դարէն տակաւին շատ հեռու ենք մենք։ Այսպիսի  
հանձարներ արտադրելու համար Հայ յեղը տակա-  
ւին քանի դարերու մշակոյթի պէտք ունի։ Երբ բո-  
լոր դարերու ընդհանուր գրականութիւնը ու քա-  
ղաքակրթութիւնը մենք իւրացուցինք այն ձեռք

որով քառապատիկ ի վազոց ըրեր են իրենց դըպ-  
ոյներուն մէջ, այն ատեն միայն կրնանք յուսալը  
որ թերեւ Շէյքսբիրի կամ Միլթընի նման հայ հան-  
ճար մը ծագի մեր հորիզոնին վրայ(\*)։ Առ այդ կըր-  
նանք գո՞ն մնալ ու պարծիլ իսկ, մեր Վարուժանով  
ու Սիրամանթօվ, առանց յաւակնելու անոնց մէջ  
Շէյքսբիր մը կամ Միլթըն մը տեսնելու։

Արեգակի ներքեւ նոր բան մը չկայ, բայց ու-  
նայնութիւն ունայնութեանց քարոզիչը։ Հին դա-  
սական և նոր երոպական գրականութեան ուսում-  
նասիրողն ալ ցնցող գիւտերու ու նորութեանց պի-  
տի չհանդիպի Վարուժանի գործերուն մէջ։ Ան կը  
զրէ ընդհանուր գրականութեան ազդեցութեան ներ-  
քեւ, անոր մէն մի էջին մէջ հետքեր կան այդպիսի  
ներշնչումի, օրինակ նոր բառերու կերտում, թարմ  
ոճերու ձեեր, հակագրութիւններ, բառատօքներ,  
երոպական նկարագրութիւններ ու գաղափարներ,  
հայացում երոպական յայտնի երկերու(\*\*)։ Քանի  
մը անգամ նոյն իսկ պարսկական կամ արաբական  
ձեերով բառախաղերու ծիգ մը կը նշմարենք։ Եւ  
թէ և Վարուժան ոչ պարսկերէն գիտէ և ոչ ալ անգ-  
լիերէն, անզիլիացի Հուտ(Noot)երգչի ձայնը կը լը-  
սենք անսխալելի ձշութեամբ մը էջ 247ին մէջ զոր  
կ'արժէ բաղդատել The song of a shirt երգին հետ։

Սկսած գեղջուկ բանասաեղծի ձայնը կը  
լսենք Խելդուած Միջաս ին մէջ։ Էջ 195, որ շատ  
նման է Պըրնզի (Burns) Մուկ (The Mouse) եր-  
գին հետ։ Դարձեալ էջ 248 տողեր 5, 6, 7, և 8  
անգլիական Ձիւն (The snow) երգէն են։ Էջ 100,  
տողեր 5, 6, 7 և 8 կը յիշեցնեն յայտնի նկարա-

(\*) Միլթընի բացառիկ դիրքը իր դարու գիւտա-  
կաններու մէջ համերածանօր է։ Շէյքսբիր առեղծուած  
մըն է, ասկայն յայտնի է որ անոր անունով զործե-  
րու հեղինակը իրեւ ամեն դարու գիւտեանց գան-  
ձարան մըն էր։ Վերցեր ապացոյցներ կը կուտակ-  
ուին հաստատելու թէ «Շէյքսբիր» ծածկանուն մըն  
էր. երկերու բուն հեղինակը տիեզերահոչակ Լորս  
Պէյլ (Bacon) էր որ առաջին սպագրութեան մէջ  
իր կերպը ու անունը գրեց հատորին վրայ խորհրդա-  
ւոր կերպով մը, անոր սկիզբին, վերցելու կիսկն  
ճիշ զուզահեռաւուր կերու մէջ Պէյլ (Bacon) բա-  
նը վարպետութեամբ մացելով բնագրին մէջ

(\*\*) Օրինակներ. ուսի աղը, սուրբ պարան,  
մսեղին աղօրի, «Մեև սերմանոյ մրրիկի տառապանի  
հնապղներ ենի», ազատուրին մարդուն եւ գերուրին  
Աստուծոյ, մուրն աւելի կը բարդի, հրախայրոց, «ա-  
նիւներուն ակուաներն ողնածուովնի օծանեց», ապ-  
րեցաւ միշտ աւելիով, հրաւապ հազ մը կարսիր, եւ  
եւ իննով կ'անձեւմ դարուս կաւաս Մարդկութեան  
ուսի հորիզերը բոլոր։

Խայն անունով ճանանցեց, բայց ուրիշներ  
փրկութեան։ Ճանիին մէջ շանքը շողաց, ցաւն հա-  
նոյին եւ հանյին ցաւին, կմախմնին սանդուի  
եղաւ զահերու։

Ռամիկ ուժին բանակն է եւ հանաւրն է վաստակին,  
իրեւ վիշապ՝ բըռնըւած օճագալար երկունիք,

Որոնք ուսկի ցանեցին որ բազուրիւնը հընձնեն,  
եւ նովուական իր ցուպն էր օճ մը բաժոյն :

գըրութիւններ ու փորձեր շարք մը բժշկական  
կամ բնագիտական գիրքերու : Էջ 195, տողեր 7-12  
իմաստներու ու բառերու խաղեր են որոնք նորա-  
գոյն պարակական կամ արաբական նմոյններու  
շեշտ կուտան :

Դիմել պիտի տանք թէ այս նմանութիւնները  
ամենեւ ին չեն պակսեցներ Հերամոն Երգերու բարձր  
արժէքը : Վարուժան կրցեր է օգտուիլ նոյն իսկ  
թարգմանութեան միջոցաւ բոլոր մատչելի աղբիւր-  
ներէ : Ան եւրոպական երկերը մարսեր է, իր գո-  
յութիւնն անբաժանելի միս ու ոսկոր է կաղմեր,  
ու շատ բնական է որ անոր գործին մէջ հին եր-  
գերու արձագանքը պիտի ստէպ լսելի ըլլայ իրեն  
կամքին դէմ իսկ :

Վարուժանի լեզուն ճոխ է, առատ բառա-  
մըթերքով, հզօր նկարագրական ձիրքերով, իր  
տաղաչափութեան կարողութիւնը բացառիկ է,  
վսեմ տողերու վարպետ կերառղ մը, բառերու,  
վանկիրու ու գաղափարներու վրայ այնքան գիւ-  
րավարժ, բազմակողմանի, յանդուգն, գիւրափո  
փող պարող մը որքան իր նկարագրողի նազենիկն  
Հարնին մէջ անմատչելի էր իր մատերով ու մար-  
մով երգելուն : Ե'արժէ Վարուժանի Պէքասը, Էջ  
117, կարգալ ու համեմատել Սիմանթօի Ասպե-  
տին Երգին հետ (Էջ 125 Ամբողջական Գործը,  
Հասոր Ա. Բոստոն), այս երկու արդի թրքահայ  
բանաստեղծներու գրելու ձեւերը համեմատելու :  
Մեզի համար Եարձանեանի գործը Ս. էջմիածնի  
կամ Սանահնի խորանին կը նմանի . պարզ սո-  
վորական արուեստով կերտուած ամուր հիմերու  
վրայ և ամուր նիւթերով, նուիրական քարեր կը  
զետեղուին ազգային խորանին մէջ : Իսկ Վարու-  
ժան իր բառերով ու վանկերով Միլանի Մայր  
տաճարի նման ահաւոր հսկայ մը կը բարձրացնէ  
սիւն սիւնի վրայ, ու գմբէթ գմբէթի վրայ, վեր  
ու վեր, մինչև գրեթէ անըմբոնելի կը մնայ . հի-  
ացումով կը նայինք, կը պարծինք որ ասոր ճար-  
տարապետը հայ մըն է, սակայն կը զգանք ալ որ  
չէնքին մէջ բան մը կայ որ հայկական չէ : Աս-  
կայն երբ Ցեղին Սիրը քննենք պիտի տեսնենք թէ  
Վարուժան արդէն կերտած է ազգային խորանը  
Ներկայ գործին ձեռք զարնելին առաջ : Հերանոս  
Երգերը մի առ մի քննադատերու հարկ չենք տես-  
ներ, ընթերցողին աշխատանքն ալ մեր վրայ չի  
պիտի առնենք . հատորին մէջ ուշագրաւ են, Պե-  
գասը, Տրունջ, Հարնը, Վենետիկ, Մելենաները,  
Դատասան, Լիում, Բանուորուիին, Մենաւորը, Սիր-  
ըս և Յոզեած, Վարուժնակիս, Պատգամաւորներս,  
(Ա. Ահարոննեանին ու Եփրեմ): Վարուժանի հզօր  
նկարագրութիւնը Կ'երեւայ ասոնց մէջ և որոնց  
պէտք է աւելցնենք ձիւաղը կ'անցնի և Հերա-  
նոսական, Էջ 23 :

Մեր կարծիքով հեղինակին խիզախ սլացքն  
իր բարձրութեանը կը համնի Պեգասին մէջ որ  
հրաշակերտ մը կը գտնենք : Ան իր խորութեան

վիչի անդունդները կը խորասոր զի Տրունջը ու  
Լիում երգերուն մէջ ու որքան անոր թոփչքը բար-  
ձր է . նոյնքան այ անոր տանջանքներու զգացումը  
կակծելի : Ե'արժէ զգուշութեամբ կշռել հեղինակին  
սա տողերը .

Էջ 187

Սլեռուցներ հա՞րկ կ դեռ այս փում մարմինն՝ հակառակ  
Սրիս անենու սայրանին, որ մահուան լոկ կ'ունկընդրէ:  
Ով Տեսանող, րէ ունի երշանկութիւնը զաղսնիի,  
թէ կրնամ սա վլեղամաւ մրտածումն մ'անձանօր  
Վերինու օծել նոր աստի մը մեղրակար շողիւնով,  
Հապիանալ րէ կրնամ, րէ կրնամ ևս զրմուտիլ,  
Յայսնէ ինձի . . . Սակայն դու անուածուեկն կը լլուս,  
Լուսացայս մատը միայն ինձ ցոյց կուտայ գոհանուէր.  
Պարանը սուրբ՝ զոր ու մահ իմ վախճանիս կտակեց,  
կը հասկընամ րէ անոր շուլըւելով և միայն  
Որ սիրս բայինքը կ'ըլլայ, վիշըն գաղտնիլը անոր  
եւ ես զոհի ցընդող մենամերին պէս կը հասնիմ  
Նիրվանայիդ եւ նեզի յաւերժական հանգիստին . . . :

Էջ 273

Եւ — ով վիճակ անենիլի —  
Սիրը ծովուն ափին լլուսած ինեկուն և  
Որուն մէջի կենդանին  
Արդէն մեռած և շատոն .

Էջ 303

Քանզի այն օրն, անիծելով հայրական  
Համբոյը կոյր՝ որ եղաւ,  
և սե սերմիս առաջնորդ . . .

Էջ 304

Զուրերուդ վրայ իմ անձնասպան հողիւս  
Բողոքած մնձ արհելուայ նունուժար . . .

Տարակոյս չկայ թէ սս տողերուն մէջ ապա-  
ողջ վիճակի մը ստուերները կան, խոր ներհայե-  
ցողութիւն մը՝ որուն բացատրութիւնը ապա պի-  
տի տանք : Քաղցր, գողարիկ հրապոյրներով լե-  
ցուն երգեր են Երեք Քոյրերը, Կղեռպատրա, Առա-  
ջին Մելիքը, Ալկայծ Ճարպ, Սպասում, Մայիս մէկ:  
Անցեալ դարու ութսունական թուականնե-  
րուն էր երբ Էտինպուրկի համալսարանը կը տո-  
նէր իր երեքնարիւրամեակը: Լատինական ցեղե-  
րու գիտնականներէ շատեր կը յիշեմ, իտալացի  
հրաննսացի որոնք հրապոյրակաւ բարեբաղդ-  
րոնք կրցեր էին հին տանին նեղ կաշկանդումներէ  
ընդունիլ, և իրենց հաւատքը յաւէտ վառ պա-  
տելի պէտք կրօնական զգացումները: Վարուժան  
փարոներէ, արդէն ինք Կ'րսէ, Էջ 260.

Տըլուահակ, խ'նշ իրեւ նմանիլ ան ուզէր  
Մեր այս դարուն հաւատքին :

Ուցաւով է որ մենք կը տեսնենք թէ այս  
թեթեւ վարմունքը նուիրական զգացումի մը  
մէջ . օրինակ Էջ 69. «Օրինեալ ես դու ի կանայս»  
երգը, ի մասնաւորի սնոր վերջին առղերը կամ  
Էջ 113. «Խուլ Աստուած մը հիեալ . . .» Պարձեալ Էջ  
115, 116, 261 և ի վերջոյ Էջ 248.

Մարգարիս կոյտեցայ, դժոխիսին իսկ պղծուած,  
Մարիամ՝ պղծուած երկինքին:

Առոնք անտեղի, ապաժամ, անպատշաճ ակնարկութիւններ են, որոնք մեր տաղանդաւոր հեղինակին բարձր արժանիքէն խոշոր մաս մը կը կապտեն :

Հեղինակի մը փորձաքարր, լոկ արուեստագիտական վազանցուկ տեսակէտէն անդին, այն յարգանքն է զոր ցոյց կուտայ ընդհանուր բարոյական սկզբունքներուն վերաբերմումք. ի մասնաւորի իր պատկառանքն հանդէպ կնօջական արժանապատութեան և կանացի սրբութեան պատմական դէմքը ճանաչելու համար, Պըրք, Կատարսդօն և Մօրի սովորութիւն ունին հարցնելու թէ ժամանակակից կիները ի՞նչ գաղափար էին կազմեր անոնց վրայ և փոխադարձարար, անոնք ի՞նչպէս նկարագրեր են իրենց ատենի կիները: Վարուժանի հատորին մէջ մենք գարզացումի, մաքուր սրտի ու մաքի տէր կին մը չենք հանդիպիքիր: Բացի քանի մը ինեղնուկրակ լքուածներէ, գլխաւորապէս երկու տիրող գաղափարներ կը գտնենք կամանց մասին, կամ էջ 144

«Հա, հա՛ Քլրիցաց

Եգ վագրին հոտն լիմոշնել արու վագրին է ըլրուած»:

և կամ այն ձեւ կիներու վրայ կը ծանրանայ որոնց նմոյշը Բաղանիքի, Հարծի, Զէրքէզուհին, Կղէոպատրայի մէջ կը գտնենք: «Օ Տալիդա» երգը ներելի չենք գտներ ի՞նչ ձեւով ալ հաշուենք անոր գոյութեան իրաւունքները: Սըր Ոււլդըր Սքօդ դարուա ամէնէն բեղմնաւոր գրողներէն, իր կեանդարուս ամէնէն գրական անդինին քանի մը տարիներու մէջ գրական աննախրնթաց հրաշքներ գործեց. զրիչ ձեռք առաւ 140,000 ոսկիի սնանկութեան պարտք մը գրական աշխատանքով վճարելու համար, և անոր կէսը վճարեր էր երբ վազահաս մահը զինք ազատեց միւս կէսէն: Մահուան անկողնին վրայ իր կառուցած Ապօղսփորտ ապարանքին մէջ բարեկամներուն ըստ թէ իր մեծագոյն հաճոյքը ու փառքը այն կը սեպէր որ գրչէն անպատշաճ բառ մը երբէք դուրս չէր պործած: Մենք Վարուժանի հանձարը կը յարգենք, ուստի և կը փափաքէինք «Օ Տալիդան երբեք անոր չվերագրել: Մնայուն գրական գործ մը զիւրին փորձաքար մը ունի. այն որ չես ուզեր մօրդ, քոյրերուդ, աղջիկներուդ, կնոջդ, կին բարեկամներուդ ներկայութեան բարձր կարգալ, այնպիսի զրականութիւն մը ապերելու իրաւունք չունի, միայն տեղական ու ժամանակաւոր հանգամանք մը ունի, քանի տարիներէ վերջ՝ նոր մօսաներու առջեւ պիտի տեղի տայ:

Կարդ մը ուրիշ թերութիւններ Վարուժանի նման նուրբ ճաշակով արուեստագէտի գործին մէջ անակնկալներ են մեզ համար. ասոնց մէջ են այնպիսի քառերու և ոճերու անտեղի կրկնումն որոնք բանասեղական զարդեր ըլլալէ հեռու են: Հերանու երգերու մէջ մինակ Սուրբ Անտոն ճըգնաւորին նուրիուած շարականներ չենք ակնկալեր հարկաւ, ու Վարուժանի տաղերը կը մտարեկենք, էջ. 330

«Խորհն քէ միշտ ննադատն է միաշեայ

Եւ ներինիկ բարոյագէտը խոնեմ.—

Տառապած Սիրտն ո՞վ պիտի կղեկ կարենայ

Նժարին մէկ Տիեզերին դէմ առ դէմ»

Սակայն փորի, պորտի, քրտինքի, բոզի, բողնոյի, աղբաթոր կոյուղներու, կաւատի, գոսոտ շունի ևն. ևն. ստէպ յիշումները անտեղի կը գտնենք: Դարձեսլ այսպիսի ձեւեր հիամթափում մը կը պատմառեն այսքան վսեմ երկի մը մէջ.

«Դո՞ր է կաւով ու կիրով, լեյի կիրով հետաքափ.»

«Թըխակուտակ ըրնմուկներ, անութենուու զանգուրներ.»

«Եր պահանի պահապան շունե արքնեցած ման կուգայ.»

«Ամակին մէր միզելով պատեր ի վեր շշակայ.»

«Դուրս շնչելով զովուրինեն եւ աղբերուն հոտը լոր.»

«Տեսայ որ փորը խայտաց զատ ծիծաղով մը խենէշ:»

Անշուշտ երգերուն մէջ սէրն, գինին, ողկոյզը, վինը, տատրակը ևն. ևն. անտեղի չեն և անոնց ստէպ կրկնումին մէջ զանգատելու իրաւունք չունինք,

Հեթանոսական երգերը արդի տուճկուհայ կեանքին հետ ուղղակի առնչութիւններ չունին. այս պաշտօնը արդէն վարուժան լրացուցեր էր իր Յելին. Սիրտին մէջ. հատորին մէջ ալ ներքին ապացուցներ քիչ կան զայն կապակցելու իր ժամանակին ու միջավայրին հետ. ասոնց մէջ են էջ 200

Կամ ետեւէդ շրայսօրէն կը սուլէ սրբիկալ մ'անուպայ.

Զերբեկուիին, Արեւելեան Բաղանիք և Սադունական էջ 104 տաճկական բարքերու հոստ մը ունին: Սադունականը Դալաթիոյ կեդր. Վարժարանի շրջակայիքն է: Հարծի մէջ ալ, կը վախնանք, աւելի չէրքէզուկան, լազական կամ Տաղիստանցիներու հոգին ու բարքերը կը տիրապետեն քան թէ հեթանոս Հայերու նիստուկացը:

Վարուժան երբեմն բանաստեղծական սխալներու մէջ է միսրձուեր: Եփեմ գլուխուգործոցին մէջ Իսպահանը լիճերով է զարդարեր որոնց մէջ կարասներ ալ կը լոգնան: Թերեւս տուներու աւազանները լիճեր է կարծեր: Տարաբախտ Եփեմ Իսպահանի լիճերէն առնուազն երկու հարիւր մղոն հեռու էր. մենք որ Իսպահանը կը ճանչնանք, գիտենք թէ բացի բակերու աւազաններէն հոն ոչ լիճեր կան և ոչ կարասներ: Իսկ էջ 154 տող 6 սառեցաւ անկարելի է ու սիսալ. մեռնեէն վերջ Նաղենիկի մարմինն չէր կրնար անմիջապէս այնպէս պաղիլ որ անոր սառին իր ձիուն զգալի ըլլար: Վարուժանի մէջ աննկարագրելի շափականցումներու կը հանդիպինք, օրինակ էջ 56, շատ մը տողեր, էջ 61 և էջ 155:

Հեղինակին սիրային արկածները ուշագրուեն. անոնք կ'սկսին արդէն վենեսիկի մէջ, Գարմինիի թազի Իսպահէլ Մուրատեան դպրոցի պատուհանէն երբ Լինտան իր ըրինձ ատամներով նաւակին մէջէն «կը հիւսեւ ուռկան մ'ու կը ժրաւսկը ինձ» Շարունակութիւնը նշարելի է «Գիրքերուն մէջ» ուրկէ կը հասկնանք թէ ժամանա-

կաւոր ապառողջ պայմաններու ներքեւ մարմարզի և օդի բացակայութեան չնորհիւ վաղահաս ջղաղրգուում մը դիտելի է արդէն, սխալ-մամբ վերագրած խոժոռ դիրքերուն. Լիումի մէջ ջղային վիճակը աւելի դիտելի է և Տրտունջիքի յայտնութիւնները ինքնակենսագրական հատոր մը կը կազմեն: Ասանց ուսումնասիրութիւնը կը թողունք ընթերցողներուն, յուսալով որ յարդելի հեղինակը այս անցողակի վիճակէն բոլորովին ապաքինած է:

Կը խղճահարինք Վարուժանի մասին վերջնական գաղափար մը յայտնելու, Հերանոս Երգեցու վրայ միայն հիմնելով մեր ըմբռնումը: Յեղի Սիրտն ալ ի մօտոյ յուսանք քննադատութեան հնթարկել. Անկէ վերջ է որ կարելի պիտի ըլլայ մեզ ընդհանուր գաղափար մը ամփոփել: Առ այժմ կրկին կը յանձնարէինք Վարուժանը ու Սիրտն քով քովի կարգալ, երկուքին գործերը միանուագ առնելով: Նոր տաճկահայ բանաստեղծութեանց մէջ սա քանի հատորէն աւելի իմաստալից ու ինքնազիրին երկեր չունինք: Մեզի համար անոնք աւելին կ'արժեն, հարիւր սովորական հատորներէ:

ՏՕԳԻԹ. ՊԱՅԱԼ. ԽԱՆ.

## Վ. Ա. ՐՈՒԺԱՆ

Հայկեան միտի ճաճանչաւուիս բոյշին մէջ,  
Դուն ծագեցար իրեւ Արեւ ուղիակու.  
Մարգարէի ոռոր շունչ մէր խօսիդ լուսառէց,  
Բխած սիրտի ատրուղանեւ հերանու:

Մեծ միտի ըմպած լոյսի ալին երկասուն  
Ճնշեց Արուեստն իրեւ բար մը առիւծի.  
Բախիդ առջեւ բացաւ Հայկայ հին լեզուն՝  
Ճնիս զանձերն իր ժանգարարու, առնացի:

Փոյլը ցեղիս ով մեծ զաւակի սրբացած,  
Իջար կրկէս իր հրաբուխ հրակէզ,  
Եւ զաղափարն յանց ու չափեղ սանձըւած,  
Մեր հորոյն մէջ դոյորեց հես ճակի պէս:

Դեռ վին հողիդ չի բաժակն իր չի պարպած  
Եղեռնին տակ մարեցաւ զեր ասդ մը վառ,  
Բայց դուն յաւէս անմար փառու մէս արծած,  
Եւ ուղեղն հայ սիրտի սզայ քեզ երկար:

Վ. Ա. ՇՐՈ. Մ ԵՐԵՑԵՑ

## ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆԻՆ

Բարեկամ, յիշէ՛, քեզ հետ դիտեցինք եւ ըմբոշխնեցինք, զինջ օր մը գարնան,  
Բիլ Ոսկեղջիւրին վերջալոյն անգալու: Հետեւեալ օր դուն, ափսո՞ս, մեկնեցար.  
Եւ քեզ տակաւին կը սպասենք, ի զեւը: Վերջալոյն ամէն օրեր անխափան  
Կ'ալցելէ նոյն վայրն, բայց, սիրելի, դուն գացեր, ծրգեցիր մեզ, անդարձաբար:

Այս մեկնումէդ քու Յեղին Սիրտը, օ՛հ, թոյնով խոցուեցաւ, եւ հէր Հայաստան  
Կոծեց կարօտով: Սօսեաց անտառէն քոտոր Սարսուներ անցան անհամար.  
Մէգ Վարուժաններն եօթն անգամ՝ ողբի ճիչ արծակեցին, եւ քուրմերն արդար՝  
Սնձկութեամբ՝ սուզի Հեթանոս երգեր լըսելի ըրին, խանդով մշտական:

Եկո՛ւը, Դանիշէ՛լ, Բանաստեղծութեան՝ դո՛ւն մեծ մարգարէ, տե՛ս քու Հայրենիք:  
Այն չըքնաղ տաղերն որ քանդակեցիր աւերակներուն վըրայ սըրբաշէն,  
Կըրկին արիւնով ծեփուեցան համակ, մեծ դատին իբրեւ գերագոյն կընիք:

Բարկեամ, լուրերդ ի զուր կը հարցնեմ ես վերջալոյսին: Ան տըրտմութենէն  
Լուռ է: Կուզզըւիմ շէկ արշալոյսին, որմէ կ'ընդունիմ ըսփոփիչ պատզամ.  
— «Նոր արփիւնով ծեզ կը վերադառնայ Վարուժան՝ իբրեւ շառակ մ'անթառամ:»

Գ. Թ Ի Մ Ի Թ. Է Լ